

672

# ՎԱՏԱՆ ՈՒՔԻԷՄԱՆ

ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԵՐԿԵՐ



ՀԱՏՈՐ  
151

ՈՏԱՆՄԻՈՐ  
ՌԱՐԳՄԱՆՈՒՌԻՆՆԵՐ



Արտոյ  
Գրատոմ  
Գրատոմ  
Արտոյ  
Գրատոմ  
Գրատոմ



300/12 70. 40 years of history and more,

"1945-1950" 30-10-50

5025/:

Special No. 31-8-57

672

*[Faint, illegible text]*

*[Faint, illegible text]*

*[Faint, illegible text]*

*[Faint, illegible text]*

Handwritten text in a stylized, possibly cursive or shorthand script, appearing to be a title or header.

Handwritten text, possibly a subtitle or a line of a list.

Handwritten text, possibly a date or a specific reference.

Handwritten text, possibly a list item or a section header.



Small handwritten text, possibly a signature or a note.



# ՎԱՏԱՄԼ ՈՒԲՐԷՏԱՄԼ

ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԵՐԿԵՐ

ՍԽԿ  
529

ՀԱՏՈՐ  
151

ՈՏԱՆՄԻՈՐ  
ՌԱՐԳՄԱՆՈՒՌԻՒՆՆԵՐ




Արամի  
Գրառան  
Ալպոյանեանի  
— Մարտի

Handwritten text in a stylized, possibly cursive or shorthand script, appearing to be a title or heading.

Handwritten text, possibly a subtitle or a line of a list.

Handwritten text, possibly a date or a specific reference.

Handwritten text, possibly a list item or a descriptive phrase.



Handwritten text, possibly a signature or a note, enclosed in an oval shape.

Ա.

**ՀԱՌԼ ՊՈՏԼԷՌ**



## ՕՐՀՆՈՒԹԻՒՆԸ

Երբ գերագոյն ուժերու մէկ որոշմանը վըրա,  
Այս ձանձրացած աշխարհին մէջ կ'երևա, Բանաստեղծն,  
Իր մաշկը լի սոսկումով, անիծադու, վշտահեղձ,  
Կ'աղղէ բըռունցքն առ Աստուած որ իր վըրա, կը խղճայ:

— Ա՛հ, ես ի՞նչու արգանդէս դուրս չըբերի ուոր մ'իժ  
Այս խաղքութիւնն անոր մէջ մեծցընելու փոխարէն,  
Թող անիծուի կարճատեւ հաճոյքներու այն գիշերն  
Ուր յըրացայ զայն ինձի իբր ապաշառ ու պարտիք:

Քանի որ զիս ընարեցիր մէջէն բոլոր միւս կանանց  
Պժգանքը լսի ըլլալու համար էրկանըս թշուառ,  
Եւ թէ աւաղ, կըրակին վըրա, նետել չեմ կրնար  
Ճուղած հըրէչն այս նըման սիրատունի մը վաղանց,

Ատելութիւնը որուն տակ դուն զիս կ'ընկճես փոխադրեմ  
Պիտի վըրան չարութեանդ այս նըղովեայ գործիքին,  
Եւ պիտի ծառն այս ճղճիմ գալարեմ այնքան ուժգին  
Որ չըկրնայ արձակել իր բողբոջները դժխեմ»:

Գուրս կը թափէ ան այսպէս ատելութեան իր վրովորն  
Ու խորհուրդներն երկնային չըկրնալով ըմբռնել  
Կը սլատրաստէ ինք անձամբ Գեհեհին խորը անել  
Ոճիրներու մայրական յատկացուած փայտը և հուրն:

Բայց, շընորհիւ իր անտես Հըրեշտակին հովանւոյն,  
Ժառանգազուրկ այդ մանուկն արեւներով կ'արբենայ,  
Եւ իր ամէն խրամածին մէջ կը գտնէ ամբրոսիա  
Ու կերածին մէջ ամէն՝ նեկտարը հին հըրագոյն:

Ան կը խաղայ հովին հետ և ամպին հետ կը խօսի  
Ու երգելով կ'զգլ իսի իր խկ խաչի ճամբայէն,  
Մինչդեռ Ոգին հեռեւող իր ուխտերթին մէջ իրեն,  
Կուլտ,՝ արախ տեսներով զայն իրը թռչուն մ'անտառ ի:

Բոլոր անոնք զոր կ'ուզէ սիրել՝ վախցած կ'ընկրկին,  
Կամ քաջութիւն առներով անդորրութեան իր ի տես  
Ջանքեր կ'ընեն խըլելու ճիշ մ'իր սրտէն ցաւակէզ,  
Եւ իր վըրտ, կը փորձեն մոլուցքն իրենց հոգիին:

Իր բերանին սահմանուած հացին, գինւոյն մէջ հիմա  
Անոնք մոխիր կը խառնեն ու գարշելի թուքն իրենց,  
Շարժումներով կեղծաւոր կը նեանն ինչ որ բռնեց  
Եւ կ'օտարջան երբ իրենց քայլն իր քայլին մէջ կ'իյնայ:

Կ'երթա, սոնքալ ու պոռալ ամենուրեք կլինն անոր,  
— Քանի որ զիս կը գտնէ պաշտուելու արժանի,  
Պիտի ընեմ ես արհեստը կուռքերուն վաղեմի,  
Անոնց նրման ունենալ կ'ուզեմ ես միշտ զարդեր նոր,

Պիտի անվերջ գինովնամ ես նարդոսով ու խունկով,  
Ծնրագլուծեամբ, մկտերով, զինկներով խոտահամ  
Որ համագուլիմ թէ ինձմով լի ա.յդ սիրտին մէջ կրնամ  
Վանել Աստուածն ու տեսնել հին իմ տաճարս ապահով:

Եւ երբոր ա'լ ձանձրանամ ա.յս սրբապիղծ խաղերէն,  
Պիտի դընեմ իր վըրա, իմ ձեռքըս նուրբ և հուժկու,  
Եւ եղունգներըս, նրման հարպիական ճանկերու,  
Պիտի տակաւ, յամբարար մինչեւ իր սիրտը իջնեն:

Պզտիկ թռչնո, մը նրման որ կը դողա, կը հեւա,  
Ա.յդ կարմիր սիրտն իր անոր կուրծքէն պիտի ես խըլեմ,  
Եւ իբրեւ կեր կենդանուո.յս որ պատկած է ատրիս գէմ,  
Պիտի գետինն նետեմ զա.յն շընա.յելով իր վըրա,»:

Դէպի երկինք, ուր դրուած կը տեսնէ դահ մը շըքեղ,  
Ահա քերթողը անբիծ կը կարկառէ բաղուկներն,  
Ու փա.յլակները անհուն որ իր մտքէն կը ժա.յթ.րին  
Կը ծածկեն տեսքն իր աչքէն ամբողջներուն խելայեղ,

— Եղիւր օրհնեալ, Աստուած իմ, որ տառապանքը կուտաս,  
Աստուածային իբրեւ դեղ մ'անմաքրութեանցը մերին,  
Եւ լաւագոյն, մաքրագոյն իբր խակութիւնն ա՛յն խորին,  
Որ կ'ընէ սուրբ հեշտութեանց՝ ուժեղ սիրտերը պատրաստ:

Գիտեմ թէ դուն կը պահես Բանաստեղծին համար տեղ  
Մ'երանաւոր շարքին մէջ սրբազնասուրբ Գունդերուն  
Եւ թէ անվերջ խնջոյքին պիտի կոչես զինքը դուն  
Աթոռներուն, Զօրութեանց և Տէրութեանց լուսաշող:

Գիտեմ թէ վիշտն է միայն ազնուական էութիւնն  
Որուն գըպել չի կրնար ոչ իսկ դժոխք մը շարիք,  
Եւ թէ պէտք է հիւսելու համար պըսակն իմ՝ միտթիկ,  
Կապտել դարերը բոլոր և տիեզերքը համբուն:

Բայց դոհարները կորած Բալմիրային հընափառ՝  
Եւ մետաղներն անձանօթ, մարդարիտներն այ ծովին,  
Քողազերծուած քու կողմէդ բաւական դեղ չըտային  
Պիտի երբեք վալիւլյող ապարօշին ա՛յս պայծառ,

Զի ան շինուած պիտ' ըլլայ մաքրամաքուր լոյսէ լոկ  
Սկզբնածին շողերու սուրբ հընոցէն առնուած,  
Որուն աւեր, հեծեծուն հայլիններն են մըթամած  
Մահկանացու էակի մ'աչքերը էն լուսոռոգ:

## ԱԼՊԱԹՐՈՍԸ

Նաւասախները յաճախ իրր ըղբօսանք կը բռնեն  
Ալպաթրոսներ՝ ծովերու թռչո՛ւնն այդ մեծ ու շքեղ,  
Որոնք կուգան, ուղեկից ընկերներու պէս մէկտեղ  
Շողենաւին հետ սահող դառն անդնդոց վրայէն:

Սակայն հազիւ թէ դրուած տախտակներուն վրայ գետնի,  
Այդ կապոյտի արքաներն՝ ամօթահար, անճարակ՝  
Խեղճուկ մը վար կը ձրգեն թեւերնին լայն ու ճերմակ,  
Զերդ քովերնէն քաշքշուող, շուրը աւուր զոյգ մը թի:

Այս ուղեւորն օդաչու ի՛նչ ձախլիկ է ու անկամ.  
Ան քիչ մ'առաջ ա՛յնքան վեհ, ի՛նչպէս տրդեղ է հիմա.  
Մին ծըխամորճ մը խըրել կըտուցին մէջ կը ջանայ,  
Կը կաղայ միւսն հէքին պէս ո՛ր կը թըռէ՛ր յարածամ:

Կը նըմանի բանաստեղծն այս իշխանին ամպերու՝  
Որ փոթորկին մէջ կ'երթայ և է նեախն անտարբեր.  
Աքսորական հողին վրայ՝ ուրկէ կ'ելլեն հայհուչներ,  
Անոր թեւերն հսկայի զինք կ'արդիլեն քալելու:

## ԳԵՂԵՑԿՈՒԹԻՒՆԸ

Մահկանացուք, գեղեցիկ եմ՝ զերդ-երտղ մը կճեայ,  
Եւ կուրծքս որուն վոխն ի վոխ զարնըւելով վէրք առիք՝  
Ըստեղծըւած է որպէս զի բանաստեղծն ունենայ  
Սէր մը նիւթին պէս անանց և անոր պէս ալ լըռիկ:

Կապոյտին մէջ ես կ'իշխեմ իբրեւ՝ սփինքս մ'անդգած.  
Ես՝ կարապի պէս ճերմակ, սիրտ մ'ունիմ պաղ ձիւնի պէս.  
Կ'ատեմ շարժումն որ խախտել կուտայ գիծերն հաստատուած  
Եւ երբեք չեմ արտասուեր ու երբեք չեմ խնդար ես:

Բանաստեղծներն, հրմայուած իմ ձեւերէս վեհադդու՝  
Որոնց տիպար կը թըլին խըրոխտադոյն արձաններն,  
Իրենց օրերն ըստառեն պիտի ուսմամբ խստամբեր:

Զի դիւթելու համար այս տարիաւորներըս հըլու  
Հայելիներ ունիմ ջինջ, գեղեցկացնող ամէն բան,  
Աչքերըս, լայն իմ աչքերս, արեւափայլ յաւիտեան:

## ԿՈՒՏԱՍ ՔԵԶԻ ...

Կուտամ քեզի այս տաղերն՝ սրպէսդի օր մը եթէ  
Նաւ բարերախտ զոր վարեց հիւսիսի հով մը ազուոր՝  
Անունս հասնի անվըտանդ մինչեւ դարերն հեռաւոր  
Եւ իրիկուն մ'երազել մարդոց միտքերը մըդէ,

Քու յիշատակդ, անորոշ հէքեաթներու հանդունակ,  
Յողներընէ ընթերցողն իր թրթռումովը տաղի,  
Եւ յանգերէս կախուածի նըման մընայ ա ճօճի  
Որպէս թէ զինքը անոնց կըցէր միտթիկ մէկ օղակ.

Դո՛ւն, ով էակ անիծեալ՝ սրուն ոչինչ, անդունդէն  
Մինչեւ երկինք, ինձմէ դատ, կուտայ երբեք պատասխան,  
— Ի՛վ դուն՝ որ շուք մը ինչպէս, քայլահետով պատրական,

Բարձրահայեաց, թեթեւոտն՝ կը կախտես համբօրէն  
Տխմար մարդերն որ ըզքեզ կը գանեն դառն հիմա,  
Արձա՛ն աչքով կարծրակուպր, հրեշտակ ճակտով պղնձեայ,

# ՃԱՄԲՈՐԴՈՒԹԻՒՆԸ

## I

Տըղուն համար, քարտէսի և պատկերի սիրահար,  
Համազօր է տիեզերքն ախորժակին իր անհուն.  
Ահ, աշխարհն այս ինչքան մեծ է լոյսին տակ լամբերուն,  
Յիշատակի նա,յուածքին ինչքան պղտիկ է աշխարհն:

Ճամբայ կ'իյնանք առաւօտ մ'ուղեղնիս լի կըրակով,  
Մեր սիրան տուած սխերով և աննչերով դառնածին,  
Եւ կ'ընթանանք, անճնատուր մեծ կոհակայ կշռոյթին,  
Անհունը մեր օրերով հունաւորիդ վըրայ, ծո՛վ:

Ոմանք ուրախ՝ փախչելնուն հայրենիքէ մը անարդ,  
Այլք, սոսկումէն իրենց հին օրօրոցին և շատեր,  
Աստղարաշխներ սր էին կընաջ մ'աչքին մէջ սուղուած,  
Կիրկերային բռնաւոր, վտանգարոյր դիւթերանդ:

Որպէսզի դեռ չըփոխուին անատունի, կ'արբենան  
Անոնք լոյսով, միջոցով և երկինքով հըրաչող,  
Ձիրենք խածնող սառոյցներն, ու արեւները այրող,  
Համբոյրներուն համբարար կը սրբեն հեաքը դաժան:

Բայց ճշմարիտ ճամբորդներն անոնք են որ մեկնելու  
Համար միայն կը մեկնին, թեթեւասիրտ և հանդոյն  
Օգտապարկին՝ անոնք միշտ կը յանձնուին բախտերուն  
Եւ գոչելով, — Օ՛ն, երթանք, — չըգիտնալով թէ ի՛նչու:

Եւ անոնք որ տենչերով՝ ամպերու սլէս բիւրածեւ,  
Կ'ողեկոչեն, նորագիր զինուոր մ'ինչպէս թնդանօթն,  
Հեշտութիւններ լայնասփիւռ, յարափոփոխ, անձանօթ,  
Որոնց անունը միշտ գոց մընաց մտքին մեր առջեւ:

## II

Կ'ընտրենք մեղի օրինակ հայն ու գնտակն ալ, բարէ՛,  
Ռբ կը պարեն, կ'աստոստեն. նոյնիակ քունին մէջ մերին  
Մեղ կը տանջէ, կը քաշէ հետաքրքրման խօլ ոգին,  
Իբրեւ Հրեշտակ մը անգութ որ արեւներ կը զարնէ:

Բա՛խտ տարօրէն՝ ուր անվերջ տեղ կը փոխէ նպատակն,  
Եւ, չըլլալով ոչ ուրեք, կրնայ ամէն կողմ՝ ըլլալ.  
Ուր Մարդն որուն չի գիտեր յոյսը երբեք քընանալ,  
Իր հանգիստին ի խնդիր կը վազվըզէ շարունակ:

Եռակայմ մ'է մեր հողին փնտրուող իր Իկարիան,  
Կամրջակէն կը հնչէ ձայն մը խռոտ, «Աչքըդ բաց»,  
Ձայն մը ուժեղ՝ հայեկէն կ'աղաղակէ խենթեցած՝  
«Երջանկութիւն, Սէ՛ր և Փա՛ռք...» Ի՛ժ ոխք, խարակ մըն էր ան:

Ամէն կղզեակ հեռուի՝ զոր դէտն խմաց մեղ կուտայ,  
Ճակատագրէն խոստացուած էլտորատօ մ'է կարծես.  
Շըւայտութեան մէջ վաղուան թաւալող միտքն հեշտասէր  
Ժայռ մը միայն կը դտնէ այգալոյսին տակ հիմա:

Օ՛ այս դժբախտ սիրահաճ ըն երկիրներուն ցընորքի,  
Պէ՞տք է զարնել շղթայի, պէ՞տք է արդեօք նետել ծով,  
Ամերիկա ըստեղծող սա նաւաստին միշտ զինով  
Որ անդունդները կ'ընէ դառն ու խաւար աւելի:

Ինչպէս ցեխին մէջ դացող դատարկապորտը ծերուկ  
Քիթը հովուն՝ կ'երազէ դըրբախտ մ'անհուն, շողշողուն,  
Այնպէս ալ աչքն իր դիւթուած կ'ըզնչմարէ հին Բարուն,  
Ամենուր որ՝ մոմ մը լոյս կուտայ խիւղի մը ցածուկ:

### III

Զարմանալի ճամբորդներ, ի՞նչքան վըսեմ պատմութիւն  
Մենք կը կարդանք ձեր աչքին մէջ ծովերու նըման խոր.  
Բացէք սուփերը մեզի ձեր յուշերուն նորանոր,  
Գոհարներուն՝ աստղերով, եթերներով ահագձուն:

Կը փափաքինք մենք երթալ անառագա՛ստ, անշողի՛.  
Սահեցուցէք, սրպէսդի զըւարթանան մեր բանտերն,  
Այս կըտաւի պէս քաշուած ուղեղներուն վըրայ մեր  
Հորիզոնները բոլոր՝ ձեր յուշերովը առլի:

Ըսէ՛ք, ի՞նչեր տեսաք դուք՝

IV

Տեսանք ասողեր յար և ցանգ,  
Եւ ալի՛քներ, ու տեսանք դեռ աւազներ համասփիւռ,  
Եւ հակառակ բիւր ցնցմանց, աղէտներու նաեւ բիւր,  
Մենք, ինչպէս հոս, շատ յաճախ մեռնելու չափ ձանձրացանք՝

Փառքն արեւին, տարածուած մանիշաղոյն ծովուն վրայ,  
Եւ փառքը մեծ քաղաքաց՝ արեւին մէջ մայրամուտ,  
Կը վառէին մեր սրտին խորը փափաք մ'անօգուտ,  
Ճամբորդելու դէպ՝ երկինք մ'իր ցուքերով խաբեբայ՝

ԱԵԼԿ  
529

Ամենաճոխ ոստաններն, ամենաղեղ տեսարանք  
Չունեցան որ մը երբեք խորհրդաւոր հըրասոյրն  
Անոնց որ մեզ կ'ընծայէ դիպուածն ամպին հեար կոյր,  
Եւ միշտ տենչանքը մեզի կը պատճառէր տառապանք՝

— Սակայն վայելքը յաճախ ուժ կը ջամբէ տենչանքին,  
Ո՛վ Տենչա՛նք՝ ծա՛ռ հընամեայ որուն հաճոյքն է պարար,  
Մինչդեռ կեղեւը փափուկ կը կարծրանայ անդադար՝  
Ճիւղերը միշտ աւելի արեղակին կը ձգտին՝



IV

Պիտի մեծնա՞ւ միշտ, ծա՛ռ մեծ ու աւելի կենսունակ  
 Քան թէ նոճինս - ժողովեցինք սակայն քանի մը պատկեր  
 Ձեր անյադուրդ ալ սրմին համար, ո՛վ խենդ եղբայրներ,  
 Որ ամէն ինչ հեռուէն եկած աղուոր կը դանաք:

Ողջունեցինք մենք կուռքեր սրտնք պատիճ ունէին,  
 Յետոյ դահեր՝ զարդարուած գոհարներով փալփըլուն,  
 Եւ պարատներ մանրաշխատ՝ սրտնց դիւթիչ ճոխութիւնն  
 Ըլլար պիտի կործանող երազն հստ է՛ն հարուստին,

Եւ հազուստներ որ աչքին գինովութիւն մը կուտան,  
 Կիներ՝ սրտնց ներկուած են ախուաներն ու եղունգն,  
 Եւ օձերէն փայփայտող աճպարարներ մրամոյնք:

V

Յետո՞յ, յետո՞յ տակաւինս:

VI

Ո՛վ ուղեղներ մանկականս:

Չմունալու համար մեծ պատկերն որուն կ'սպասէք,  
 Ամենուրեք մենք տեսանք, չբիհարուած խակ դանի,  
 Վերին ոտքէն սանդուղին մինչ անոր ստքը վարի,  
 Անմահ մեղքին տեսարանն որ . . . . . չէ երբեք,

Կինը անարդ ու տխմար ու փառամոլ գերուհի,  
Ինքզինք պաշտող լրջութեամբ, չըզանելով ալ սիրող,  
Այլը . . . . .  
. . . . .

\*  
\*\*

Մահ, ծերունի նաւապետ, ժամն է, երկաթն առնենք վեր,  
Ո՛վ մահ, ճամբա, իննանք ա՛լ, այս երկիրն է ձանձրալի,  
Երկինքն ու ծովը եթէ կը նրմանին մելանի,  
Քեզի ծանօթ մեր սիրտերն ունին սակայն ճաշանչներ:

Հասեցուր թոյնըդ մեր մէջ՝ որպէսզի ուժ տայ մեզ ան,  
Կուղինք, այն քան սաստկազին այդ կրակէն մենք կ'այրինք,  
Մըխրրճել խորն անդունդին՝ Գըժօխք կոչուի թէ Երկինք,  
Որպէսզի խորն անյայտին մենք հանդիպինք նորուբեան:

Գրում  
Արամ Ալպոյանեանի  
Գանիրէ — Մարտիս

## ՎԻՅԸ

Բասգալ իր վիհը ունէր որ կը քալէր իրեն հետ,  
— Աւա՛ղ, ամէն ինչ վիհ է, — դորժ. խօսք, տենչանք, երազանք,  
Եւ մազերուս վըրա, որանք կը տնկըւին շխիշխտակ,  
Կ'զգամ անցնիլը յաճախ Վախի հովուն չարադէտ:

Վերը, վարը, ամէն տեղ կա, խորութիւն, աւազափ,  
Եւ լըռութիւն և միջոց ահատեսիլ, ահաթով . . .  
Գիշերներուս յատակին վըրա, Աստուած իր մատով  
Կը գրծագրէ մղձաւանջ մը բազմաձեւ ու անչափ:

Քունէն ա, յնպէս կ'երկնչիմ ինչպէս ծակէ մը որ լի  
է սոսկումով մ'անորոշ և կ'երթայ տեղ մ'անձանօթ,  
Աչքըս ամէն լուսանցքէ կը հանդիպի անհունի:

Ու միտքըս միշտ բռնըւած սլրաուտախտէ, միշտ անձկոտ,  
Կը նախանձի անղգած անդորրութեանն ունայնին:  
— Էակներէն, Թիւերէն, ահ, դուրս չելլել բընաւին:

## ԿԱՓԱՐԻՉԸ

Ո՛ւր և ո՛ր կողմ՝ ալ երթայ, երկրի վըրայ թէ ծովու,  
Քանէ հոն սառ արեգակ կամ կըլիմայ հըրահաս,  
Ըլլայ ծառայ Յիսուսի կամ Աստղիկի խնկարկու՝  
Սեւամըռութ մուրացիկ կամ ոսկեպատ կըրեսոս,

Հաստատակեաց՝ թափառիկ, քաղաքացի՝ շինական,  
Իր փոքր սեղեղն ըլլայ ժիր և կամ ըլլայ յամբաճօճ,  
Կ'ենթարկըլի մարդն ամէն տեղ խորհուրդին պակուցման,  
Եւ կը նայի դէպի վեր միայն աչքով մը դողդոջ՝

Վերը՝ երկինք, զինք խեղդող այդ դամբանի պատը լուռ,  
Ձեղուն՝ վառուած ծաղրախառն երգախաղի մը համար,  
Ուր կը կոխեն հտպիտներն արիւնազանգ հող մը յար՝

Անառակին՝ վախը հուսկ, ճգնաւորին՝ յոյսը կուռ,  
Երկինքը, սեւ կափարիչ հըսկայական պըտուկի,  
Ուր աննշմար ու անթիւ Մարդկութիւնն է որ կ'եփի՝

## ՄԱՐԴՆ ՈՒ ԾՈՎԸ

Մա՛րդ ազատ, միշտ պիտի սիրես ծովը դուն,  
Ծովն հայելիդ է, կը դիտես քու հողիդ  
Իր կոհակին թաւարումին մէջ անհուն,  
Եւ նոյնքան դառն ու խոր է վրէժը միտքիդ:

Հաճոյք է քեզ քու պատկերիդ մէջ սուղաւիլ,  
Զայն կը դրկես դուն աչքերով, թեւերով  
Եւ կը մտնայ սիրտդ իր աղմուկին . . . .  
Անոր անդաւսպ ու վայրենի հեծքին քով:

Երկուքդ ալ էք խորհրդապահ ու մռայլ,  
Անդունդներուդ յատակն ոչ ոք չափեց, մա՛րդ,  
Ոչ ոք գիտէ, ծո՛ւղ, քու դանձերդ սքողեալ,  
Զեր գաղանթներն են ա՛յնքան խոր. ա՛յնքան բարդ:

Եւ սակայն, օ՛հ, անհաշուելի են դարերն  
Յորմեհետէ, դուք կը կռուիք անդադար,  
Այնքան սաստիկ կը սիրէք մահն ու աւերն,  
Յաւերժական ըմբի՛շք, եղբա՛րք վրիժավառ:

## ՔԱՆԴՈՒՄ

Քովըս անդուլ անդագար կը շարժըտի Սատանան.  
Անհրպելի որպէս շունչ մը կը լողայ շուրջըս ան.  
Զայն կը կլլեմ եւ կ'զգամ որ կ'այրի թոքըս անկէ  
Եւ թէ զիս տենչ մը անանց ու յան աւոր՝ կը ժրկէ:

Սն մերթ կ'առնէ, զիտնալով իմ մեծ սէրըս Արուեստի  
Չեւը կնոջ մը կանանց մէջ ամենէն տարփելի,  
Եւ պատրուակ բանելով թէ հոգիս շատ է մռայլ՝  
Կատայ շուրթիս վարժութիւնն հեղուկներու անիծեալ:

Ան կը քրչէ զիս այսպէս, հեռու աչքէն Աստուծոյ,  
Վաստակարեկ, հեւատարաւ, մէջտեղը խոր դաշտերուն՝  
Իւր Չանձրոյթին կը ախրէ ամայութիւնը անհուն,

Եւ կը նետէ, աչքերուս մէջ լի դողովն ամօթոյ,  
Բերանորայ մեծ վէրքեր եւ ըզգեսաներ շարաւոտ,  
Եւ Քանդումի իր գործիքն արիւնաղանդ, մահահոտ:

## ԳԵՅԵՆԱՊԱՐՏ ԿԱՆԱՅՔ

Նչպէս արժառ մը խոհուն աւազին վըրա, երկարած,  
Կը դարձընեն աչքերնին դէպ' հորիզոնը ծովուն,  
Ոտքերն իրար ոքոնող, ձեռքերը մօտ միմիանց,  
Նըւազումներ ունին քաղցր ու սարսուռներ դառնագոյն:

Ոմանք, երկար դաղանիքներ փոխանակել ցանկացող,  
Պուրակներու կ'երթան խորն՝ ուր կը հեծեն առուակներ,  
Անհամարձակ մանկութեան հեզելով սէրն ահադող  
Եւ նորասունկ ծառերու կը փորեն փայտը անբեր:

Ա.Ս.Ք. կը քալեն քոյրերու նըման դանդաղ, ծանրադէմ,  
Մէջէն այն սեւ ժայռերուն՝ տեսիլքներով առլըցուն,  
Ուր սուրբ Անտոն նշմարեց յանկարծ յառնելը իր դէմ,  
Իր փորձութեանց մերկ և յորդ լավա, յակերպ ծիծերուն:

Մէկ քանիներ, հըրահոս ուտիններու լոյսին տակ  
Լուռ խոռոջին մէջը հին քարայրներու հեթանոս,  
Քեղ կը կանչեն օգնութեան իրենց տենդին ճրչարձակ,  
Քե՛ղ, խաղաղիչ ամէն հին խղճիխայթի, ո՛վ Բագոս:

Եւ այլք, որոնք յուռութներ ունին կախուած կուրծքերնէն,  
Եւ խարսզան մը պահուած ըղգեստներնուն տակ երկայն,  
Մութ անտառին ու մենիկ զիշերուան մէջ կը խառնեն  
Տանջանքներու արցունքին՝ փրփուրը լուռ հեշտութեան:

Ո՛վ դուք, կոյսեր ու դուեր, մարտիրոսներ, հրէշներ,  
Դուք իրականը ծաղրող ու ծամուկող միտքեր մեծ,  
Որոնողներ անհունի, բարեպաշտօն, մեղսատէր,  
Խեղդըւող մերթ ճիշերէ, մերթ լացերէ դառնահեծ,

Դուք զոր հագիս հալածեց ձեր դրժօխքին մէջը մութ,  
Խեղճ քոյրիկներ, կը սիրեմ ու կը գթամ ձեզ նաեւ,  
Ձեր ցաւերուն համար դորշ, ծարաւներուն անյագուրդ,  
Եւ մեծ սիրտերը լեցնող սիրոյ մոխրին համար սեւ:

## ԱՆՑՈՐԴ ԿՆՈՋ ՄԸ

Թըլացուցիչ փողոցին ժըխորը շուրջըս կ'ուհարս  
Երկար ու նուրբ, սըղասոր, — սո՛ւղ խորունկ, վիշտ վեհասիւս,  
Կին մը անցաւ, վեր առած և օրրելով մեղմարար  
Ծայլը ձեռքին պերճասէր՝ փոթ, դըրասանդ ու խըծիւս.

Թեթեւաշարժ, բարձրաշուք, արձանելի՛ սըրունքով,  
Ես յիմարի մը նըման կծկըւելով կ'ըմպէի  
Իր աչքին մէջ՝ մըթամած երկինք յըզի մըրիկով,  
Շըլացուցիչ քաղցրութիւնն ու հաճոյքը թունալիս

Փայլա՛կ մը լոկ... և գիշերս — Ո՛վ գեղեցիկ անցորդ սէզ,  
Որուն նայուածքը յանկարծ վերապրեցուց իմ հոգիս,  
Յաւիտենի՞ց մէջ ինձի պիտի նորէն հանդիպիս.

Ս. յը՛սր, հասկէ շա՛տ հեռու, շա՛տ ուշ, գուցէ ալ երբեք,  
Զի փոխադարձ չենք գիտեր թէ ս'ւր կ'երթանք տարազիր,  
Դուն զոր պիտի սիրէի, ս'վ դուն սր զայն գիտէի՛ր:

## ԿՈՅՐԵՐԸ

Դիտէ՛ զանոնք, հոգի՛ դ իմ, քստմնելի են իրապէս.  
Խամաճիկներ յիշեցնող, տարտամօրէն ծաղրելի.  
Ահաղդեցիկ, տարօրէն՝ զերդ շրջիկները քունի,  
Ուղղած մըթին բիրերնին հեռուն, կէտի մը անտես:

Իրենց աչքերն՝ որոնցմէ Աստուծոյ կայծն է թրուեր,  
Իբր թէ հեռուն նայէին՝ կը մընան միշտ բարձրացած  
Դէպի երկինք, չես տեսներ որ մայթերուն վրայ ցած  
Անոնք կախեն երազիտ ու ծանրաքարչ գլխուխներ:

Այսպէս անոնք կը կտրեն կ'անցնին խառարն անյատակ՝  
Որ եղբայրն է լըռութեան մշտնջենի: Ա՛վ Քաղաք,  
Մինչդեռ կ'երգես, կը խնդաս, կը բառաչես շորս կողմէն

Դուն՝ հաճոյքին անձնատուր մինչեւ տանջանքը յիմար,  
Կը քաշկռտուիմ, տե՛ս, ես ալ, բայց քան անոնք ապշահար՝  
Կ'ըսեմ. Արդեօք երկնից մէջ կոյրերն այս ի՞նչ կ'որոնեն:

## ՊԶՏԻԿ ՊԱՌԱԻՆԵՐԸ

Հընամեայ մայր քաղաքաց ծալքերուն մէջ ծամածուռ,  
Ուր կ'ըլլայ մեծ կախարդանք մը դարշութիւնը անգամ,  
Ես կ'սպասեմ, հընադանդ իմ հաճոյիցըս տըխուր,  
Էակներու եղական, շատ սիրուն, շատ ալ զառամ:

Այս յօդալոյծ հըրէշներն եղան կիներ ատենօք,  
Եվոնինա կամ Լախս Կոտրած, ելած կուղերնին.  
Կամ ոլըրած հողիներ են դեռ, սիրե՛նք մենք զանոնք.  
Վըտաւակին ներքեւ ծակ ու կերպասին տակ ցրաին՝

Անոնք՝ ծեծուած հիւսիսի անգութ հովէն կը սողան,  
Հանրակառքին՝ դողալով թաւալաղլոր ժըխորէն  
Եւ սեղմելով կողերնուն վրայ մասունքի մը նըման,  
Ասեղնագործ ձեռնապարկ մը ծաղկաղեղ նըկարէն,

Կը դըրողեն և ունին խամաճիկի շարժումներ,  
Կը քաշքշուին տեղէ տեղ կենդանեաց պէս վիրաւոր,  
Կամ կը պարենն ակամայ, զերդ զանգակներ տարուբեր,  
Որոնցմէ վար է կախուեր դեւ մ'անողորմ, խենդօրօր:

Բեկուած թէեւ՝ բայց ունին աչքեր ծակող շխիբի պէս  
Եւ փալփըլող՝ խաւարին մէջ զերդ փոսեր ուր ջուր կայ...

## ԱՂՔԱՏՆԵՐՈՒՆ ՄԱՅԸ

Մահն է որ մեզ կ'սփոփէ, աւա՛ղ, և մեզ կ'ապրեցնէ,  
Ան նըպատակն է կեանքին, ու միմիակ յոյսն է ան՝  
Որ դիտթաշուր մը ինչպէս, կ'ողեւորէ, կ'արբեցնէ  
Եւ սիրտ կուտայ քայելու մինչեւ իրկունը օրուան:

Քօղին տակէն փոթորկին ու սառոյցին ու ձիւնին,  
Ան նըշոյլն է թրթռացող հորիզանին վրայ մըռայլ,  
Ուղեգետքին ցոյց տըւած օթեւանն է անուանին՝  
Ուր կարենանք անխի մենք ուտել, հանդչիլ, քընանալ:

Հրեշտակ մ'է ան որ բարակ մատներուն մէջ հըմայիչ  
Կը պահէ քունն ու շընորհն երազներու երկնաթռիչ,  
Եւ կը շտկէ անկողինն աղքատ ու մերկ բազմութեանց:

Աստուածներու փառքն է ան, շտեմարանն է միսթիք,  
Չըքաւորին քրտակն է և հընամեայ հայրենիքն,  
Ան դուռն է մեծ անձանօթ երկինքներու վըրայ բաց:

## ԱԶԴԱՐԱՐԸ

Մարդն, արժանի այս անունին  
Սրտին մէջ օձ մ'ունի դեղին՝  
Նստած իբրև գահու վըրայ,  
Ար ինք կ'ուզեմ երբ կ'ըսէ՝ Աչ կը շըշայ՝

Իջիր յատակն աչքին աղու  
Այծոտներու կամ Նիւտերու,  
Ակռան կ'ըս : Խորհէ, ունիա դուն պարտքեր՝

Շինէ զառակ կամ անկէ ծառ,  
Հիւսէ քերթուած, տաշէ մարմար,  
Ակռան կ'ըսէ : Պիտի ապրի՞ս այս դիշեր՝

Ինչ ալ յուսայ, ինչ ալ փորձէ,  
Մարդը չապրիր ոչ մէկ բոպէ  
Առանց որ աղղն այդ պժգալի  
Իժին՝ սույէ և ինք անխօս զայն տանի՝

## ԲՆԱՆԿԱՐ

Կ'ուզեմ, որպէս զի տաղերս անբըծօրէն յօրինուին,  
Աստղարաշխին պէս սրտակիլ մօտը խորունկ երկինքին,  
Եւ զանգատանց դըրացի, երազամոյն ունկնդրել  
Հանդիսաւոր մաղթերդնին՝ հովէն տարուող թել առ թել,  
Երկու ձեռքըս ծընօտիս՝ ձեզնա յարկիս բարձունքէն  
Պիտի տեսնեմ՝ դորձատունն ուր կը խօսին ու կ'երգեն,  
Չանդատուներ, ծխաններն՝ ոստան նաւին կայմերն այս,  
Ու երկինք, քե՛զ ո՛ր երազն յաւիտեանի մեզ կուտաս :

Քաղցր է տեսնել մըշուշին մէջէն վառիլը յանկարծ  
Առջի աստղին քու վըրաց ու լամբարին՝ քու դիմաց,  
Գէպի երկինք բարձրանայն ամուխի սեւ դեռերուն  
Եւ հասեցնելը լուսնին իր կախարդանքը տժգոյն :  
Գարունն, ամառն ու աշունն ապրիմ՝ պիտի անվրդով,  
Ու երբ հասնի ձմեռն իր միօրինակ ձիւներով՝  
Պիտի գոցեմ՝ ամրապէս ամենուրեք փեղկ ու դուռ,  
Գիշերուան մէջ շինելու համար պալատ մ'ոսկեկուռ :

Ու երազեմ՝ պիտի ա՛լ հորիզոններ կապտաւուն,  
Ու պարտէզներ, ու ցալաքեր՝ լացող վըրան գուռերուն,  
Ու համբոյրներ, թռչուններ՝ երգող իրկուն ու առտու,  
Ու ինչ որ սէրը ունի ամենապարզ ու ազու :  
Պատուհանիս բաղխըւող մարդածըխորը դուրսի՝  
Ճակատըս՝ վեր սեղանէս առնել պիտի չաջողի,  
Ձի ես սուզուած պիտ' ըլլամ խորը սա մեծ հեշտութեան՝  
Ըստեղծելու իմ կամքովս, ահրողջ Գարունը բուրեան,  
Արեւ մը դուրս հանելու իմ իսկ սրտէս, ու հրավառ  
Խորհուրդներէս շինելու գաղջ մթնուորտ մ'ինձ համար :

C.

Այն աղախինք մեծսիրտ որմէ նախանձ կ'զգայիր  
 Եւ որ խեղճուկ խոտերու տակ կը նիրհէ քունը իր,  
 Պէտք էր, սակայն, որ իրեն քիչ մը ծաղիկ տանէինք,  
 Մեռելներն, հէք մեռելներն ունին վիշտեր մեծածիգ,  
 Եւ երբ կուգայ Հոկտեմբերն յօտել յոգնած ճիւղերն հին  
 Ու վրչել հոմն իր տխուր շունչը անոնց մարմարին,  
 Անոնք ըզմեղ ապերախտ պէտք է դանեն արդարեւ՝  
 Որ տաքուկ մը կը ննջենք վերմակներուն մեր ներքեւ,  
 Մինչդեռ իրենք, կրճուած երազներէ ահուելի,  
 Առանց բարձի ընկերոջ, առանց անոյշ դըրոյցի,  
 Իրենց սառած, որդնոտած կըմախքներուն վըրայ ծեր  
 Կ'զգան հայիլը ձիւնին զոր հոն ձմեռն է դիզեր  
 Ու թաւալիլը դարուն, առանց որ մէկը երբեք  
 Իրենց վերեւ նորոգէր պըսակն ու խաչն հընարեկ:

Եթէ իրկունն, այն պահուն ուր կ'երդէ կոճղը խոշոր՝  
 Թիկնաթուին մէջ նստած տեսնեմ զայն լուռ ու անդորր,  
 Դեկտեմբերի ցուրտ-կապսյտ դիշեր մ'եթէ զայն դանեմ  
 Իմ սենեակիս մէկ անկիւնն՝ ամփոփ նստած, ծանրադէմ:  
 Եկած խորէն վերջնական իր անկողնին. հոկելով  
 Հիմա մեծցած տղուն վրայ իր մայրենի նայուածքով,  
 Ի՞նչ պատասխան պիտի տամ այդ բարեպաշտ հոգին  
 Երբ իր դատարկ կոպերէն արցունքներ վար թափթըփին:

## ԱՐԵՒՐ

Երբոր արեւը անդուժ իր նեաերով հըրեղէն  
կը հարուածէ ամէն ինչ, քաղաք, տանիք, դաշտ, ցորեն,  
Ես, հընամաշ թաղին մէջ ուր խուղերու երեսին,  
Գաղտ ցոխութեանց պահպանակ՝ փեղկերը վար կը կախուին,  
Կ'երթամ մինակ, խօլ մարտիս խել-խօլ փորձերն ընելու,  
Հոտն առնելով հոս ու հոն պահուած աղուոր յանգերու,  
Բառերու վրայ դայթելով զերդ քարերու վըրայ թաց  
Եւ շարժելով մերթ տողեր զոր վաղուց եմ երազած:

Մննդատու հայրը այս՝ տժգունութեանց թշնամի,  
Կ'արթնցընէ դաշտին մէջ գէղեր որդի և վարդի.  
Շողիացած՝ կը հանէ երկինք հողերը բոլոր  
Եւ ամէն միտք ու փեթակ կ'ընէ իրմով մեղրածոր.  
Անթաղուպով գացողին ինքը կուտայ թարմութիւն  
Եւ աղջընակ մը ինչպէս՝ կ'ընէ դայն քաղցր ու ժպտուն.  
Հունձքին՝ կ'ուղղէ հըրաման որ բարձրանայ, հասուննայ՝  
Մնվերջ ծաղկիլ բաղձացող երկրի սրտին մէջ անմահ:  
Երբ, քերթողի մը նման, ան քաղաքները կ'իջնէ,  
Կ'ազնըւացնէ հոն իրերն ամենագարշ ու դժնէ,  
Եւ առանձին, անաղմուկ, իբրեւ արքայ գթառատ,  
Մուտք կը գործէ ան ամէն հիւանդանոց և պալատ:

## ՎԵՐՋԱԼՈՅՍ

Ահա չքնաղ երեկոն, սճրագործին բարեկամ,  
Ձերդ մեղսակից մ'ան կուգայ՝ քայլերով դադառ ու տարտամ,  
Երկինք տակաւ կը գոցուի իբր ննջախորշ մը հսկայ  
Եւ անհամբեր մարդն արդէն վայրի դադան մը կ'ըլլայ՝

Երեկո՞յ, մե՛ղմ երեկո՞յ զոր կը կանչէ ա՛ն որուն  
Կրնան առանց սըտելու թեւերն ըսել՝ Գոհութի՛ւն,  
Աշխատեցանք մենք այսօր . . . Երեկոն լոկ կ'սփոփէ  
Միտքերն որոնք կը լափուին չընտանեցող ցաւերէ,  
Յամառ գիտունն որ տակաւ կ'զգայ հակիկն իր ճակտին  
Եւ գործաւորն ալ կըքած որ կը գլմէ անկողին՝

Բայց ծանրօրէն կ'արթննան, գործի մարդու նըման չար,  
Աղէտողում բիւր դեւեր մթնոլորտին մէջ խաւար  
Եւ թռչելով կը զարնեն, կը զարնըին փեղկերուն,  
Լապտերներու նշոյլին տակ՝ հովերէ սարսըռուն,  
Կը փողփողի, կը վառի սրունըկուծիւնը ահա.  
Ան մըջնարոյն մը ինչպէս՝ անցքերն անթիւ կը բանայ.  
Իբր յարձակում մը նիւթող սպրդաքայլ թշնամի՝  
Ամենուրեք կը պեղէ իրեն ճամբայ մը գաղտնի  
Եւ կը շարժի, քաղաքին խորն որ շինուած է տիղմէ,  
Որդի մը պէս որ մարդուն հացը բերնէն կը խըլէ.  
Անդին անդին կը լսուին խոհանոցի սուլուններ,  
Կափկափումներ թատրոնի, նըւաղի ձայն մը կերկեր,  
Ճանատունները սրոնք կ'ապրին խաղի հասոյթով,  
Աղիճներով կը լեցուին՝ կըծիծներու նստած քով.  
Մինչդեռ գողերն, որ հանգիստ չունին և չեն ուղեր տալ՝  
Պիտի շուտով ըսկըսին աշխատանքի իրենք ալ,  
Ընտրալով որ մեղմիւ բացուին գուռներն ու արկղերն  
Եւ տան իրենց տարփուհեաց հագուստ կապուստն ու զարդերն:

Ինքնամոխտութիւնէ՛, ո՛վ հողիս, ա,յս լըջադոյն վա,յրկեանին,  
Խըցած ահանջդ աշխարհի մըռընչիւնին ահագին.  
Ա,յս ա,յն ժամն է ուր սաքի կ'ելլեն ցաւերն հիւանդաց.  
Մըռա,յլ Գիշերը անոնց կսկորդին վրա,յ է նստած  
Եւ դէպի վիհն ընդհանուր անոնց ճամբա,յ կը բանա,յ.  
Հիւանդանոցը անոնց թառանչով լի է հիւսա  
Եւ շատեր կան որ չերթան պիտի ա,յլեւս, կրակին մօտ,  
Ուտել ապուրը իրենց՝ հողւս,յ մը հետ դորովսա:

Եւ խորհի՛լ թէ մեծագոյն մասը անոնց չճանչցա՛ւ  
Անուշու.թիւնն երգի.քի մ'ու չապրեցա՛ւ իսկ բնաւ:

## ԱՅԼԱԲԱՆՈՒԹԻՒՆ

Գեղուհի մ'է ան, ճոխ պարանոցով,  
Թաթխող իր գինւոյն մէջ մաղերը ծով,  
Ճանկերը սիրոյ, խաղատան թոյներն  
Անոր կրանիթէ մորթին վըրայէն  
Կ'անցնին սահելո կամ կը բթանան.  
Մութ՝ կուտայ Մահուան ու Շուայտութեան՝  
Որոնց ճիւղի ձեռքն աւերող միշտ՝  
Իր խաղերուն մէջ յարգած է ան խիտ  
Շինոյթը անոր մարմնոյն պինդ ու վեհ.  
Իբր աստուածուհի մը ան կը քալէ,  
Իբր սուլթանուհի մը կը հանգչի ան,  
Ունի հաճոյքին դենն իսլամական  
Եւ բաց թեւերուն մէջ զոր կը լընուն  
Ծիծերն իր կըլոր՝ ան աչքով քթթուն  
Կը կանչէ ամբողջ մարդոց ցեղը ծոյլ,  
Գիտէ, կը հաւտայ այս կոյսը ամուլ  
Բայց անհրաժեշտ՝ աշխարհի կեանքին,  
Թէ գեղը մարմնոյ ձիրք մըն է անգին  
Որ ամէն մեղքի կը խըլէ ներումն,  
Դըժոխք, Բաւարան կը ձգէ հեռուն  
Եւ երբ հասնի ժամն ուր մտնէ պիտի  
Սեւ Գիշերին մէջ, ան պիտի նայի,  
Մահուան երեսին՝ դերդ մանուկ մը ջինջ,  
Ոչ ատելութեան ըզգացումով, ոչ զիղջ:

## ՅԱԻ ԱԼՔԻՍԻԱ

Մին փոխ կուտայ իր խանդը քեզ,  
Միւսը իր սուգն, ով Բընութիւն,  
Ինչ որ դամբան կ'ըսէ մէկուն  
Միւսին կ'ըսէ Կեանք ու Հանդէս:

Դո՛ւն նոր Հերմէս դիս հողացող,  
Որ միշտ տըւիր ինձ վախը հին,  
Կ'ընես նըման դիս Միգասին՝  
Ալքիմիագէտն ա՛յն տրամաշող:

Քեզ մով սակին կ'ընեմ երկաթ,  
Կ'ընեմ դըժօխք ամէն դըրախտ,  
Ամպերն ահա պատանք կ'ըլլան

Պահող դիակ մը սիրելի  
Եւ ամերուն վրայ երկնքի  
Կը կանգնեմ մեծ մէկ դամբարան:

# ՍԲԼԻՆ

Հազար տարի ապրողէ մ'աւելի յուշ ունիմ ես :

Գլրոցաւոր պահարան մ'ուր լեցուեր են դէզ առ դէզ  
Հաշիւ, քերթուած, սիրատուն, դասի թուղթեր ու երգեր,  
Ու մազեր ծանրը՝ որոնք ըստացաղբով մ'են կապուեր,  
Նըւազ դադանիք կը պահէ քան իմ ուղեղս տըխուր :  
Ան բուրդ մըն է, անսահման դեանադամբա՛ն մըն է՝ ուր  
կայ աւելի շատ մեռել քան փոսին մէջ աղքատաց :  
— Գերեզմաննոց մ'եմ ամբողջ՝ ուրկէ փախած է լուսինն  
Եւ ուր երկար զղջմանց պէս բանակ մը սրգ կը սողայ  
Յարձակելով քաղցրագոյն մեռելներուս իմ վրայ :  
Ես զարդախուց մըն իմ հին, լեցուն թուամած վարդերով,  
Ուր նորոյթներ հընամեայ կը խըճողուին քովէ քով,  
Ուր բաստելներ հեծեծուն և Պուշէներ տժգունած  
Կը շնչեն բոյրն որ կ'ելլէ սրուակի մը բերնէն բաց :

Ոչինչ երկար է այնքան որքան օրերը ա՛յն կազ,  
Երբոր վերէն թափթըփող ձիւնին ներքեւ ծանրամաղ,  
Կ'առնէ Չանձրոյթը՝ պըտո՛ւղ անտարբերաց մութ հողոյն  
Անմահութեան անսահման սամանն ու չափը անհուն :  
— Այսուհետեւ, դուն չե՛ս ալ, ով կենդանի նիւթ, ոչինչ  
Բայց թէ միայն կըրանիթ մը . . . . .

## ՍԲԼԻՆ

Ես երկրի մը անձրեւոտ թաղաւորին եմ նըման,  
Հարուստ սակայն անկարող, երիտասարդ բայց շատ ծեր,  
Որ իր խոնարհ ուսուցչաց կ'արհամարհէ քրժինքներն  
Ու կը մեռնի ձանձրոյթէ՝ իր կենդանեաց յանդիման,  
Ձեն բանար սիրան իր զարկած երէն և ոչ իր բաղէն,  
Ոչ ժողովուրդն իր՝ մեռնող պատշգամին իր դիմաց,  
Ծաղք-խախտառակ դեղօնն իսկ իր հտպիտին նախընտրած՝  
Ա՛լ այս դաժան հիւանդին չի վաներ սեւը գլխէն,  
Շուշանադրօշ իր մահիճն է կարծես վոտ մը խաւար,  
Եւ բամբիշները՝ դանող ամէն իշխան դեղանի,  
Ձեն գիտեր ի՛նչ հընարել իբր արդուդարդ անպատկառ՝  
Որ գէթ ժըպիտ մը խըլեն այս կըմախքէն դեռատի,  
Գիտունը այն որ իրեն համար ոսկի կը շինէ,  
Ձէ կըցած իր հողիէն զատել այդ տարրը պղտոր,  
Ոչ ալ՝ արեան լողանաց մէջ, աւանդուած Հռովմէն  
Զոր կը յիշեն զառամած հըղօրք ինկող օրէ օր,  
Ան տաքցընել յաջողած է այս դիակն յողնատանջ՝  
Ուր արեան աեղ կը հոսի լեթէի ջուրը կանանչ:

## ՈՒՐԱԽ ՄԵՌԵԼԸ

Հողի մը մէջ որ պարարտ ըլլա, և լի խխունջով,  
Կ'ուզեմ ես ինքքս փորել փոս մը խորունկ՝ ուր այս հին  
Ոսկրերս հանդիստ կարենամ փռել և ուր անվրդով՝  
Մուսցումին մէջ ննջեմ զերդ շանաձուկ մը՝ ծովին:

Կ'ատեմ բոլոր կտակներն ու դամբաններն ալ կ'ատեմ,  
Որպէսզի պէտք չունենամ խնդրելու լաց մ'աշխարհէն՝  
Կ'ուզեմ որ իմ ողջութեանս դան ազուաները դժխեմ  
Եւ զարշելի կըմախքիս կտցեն ծայրերը ամէն:

Որդե՛ր, ով մութ ընկերներ ահանջադուրի, անաչուի,  
Տեսէք, կուգայ դէպի ձեզ մեռել մ'ազատ և ուրախ,  
Փիլիսոփայ ապրողներ՝, դուք զաւակներ նեխումի,

Քայքայումիս ընդմէջէն գացէք անդիդ և անվախ,  
Եւ ըսէք ինձ թէ կրնա՞յ դեռ նոր տանջանք մը յուզել  
Այս ծեր մարմինն անհողի՝ մեռելներու մէջ մեռել:

## ՃԱԹԱԾ ԶԱՆԳԱԿԸ

Զմրան երկար գիշերներ ի՞նչպէս դառն է և անուշ  
Մըտիկ ընել կըրակին մօտ ճարճատող, ծըխացող,  
Մեր հեռամնաց անցեալին տակաւ յառնելը առ յուշ,  
Ի ձայն զանգին որ կ'երգէ իր բարձունքէն մշշասքօղ,

Ահ, երանի՛ զանգակին որուն կսկօրդն է ուժեղ  
Եւ որ, տարիքն իր մտայած, միշտ քաջատողջ ու միշտ ժիր,  
Գիտէ իր կանչն երկիւղած և կ'արձակէ զայն անշեղ,  
Զերդ ծեր զինուոր մը հսկող վըրանին տակ՝ անձանձիր:

Մինչ իմ, ճաթած է հոգիս՝ և երբ կ'ուզէ երգերսիմ  
Իր լեցընել գիշերուան պող մ'թնօլորար շուրջի,  
Կը պատահի որ յաճախ իր տըկար ձայնը լսուի

Իբր հռիւղ-խնը խորունկ՝ վիրաւորի մ'որուն քով  
Կայ արեան լիճ մ'ու իր վըրայ մեռելներու կան դէզեր  
Եւ կը մեռնի՛ ընելով հոն մեծ ճիգեր, աներեր...

## ԲՈՒԵՐԸ

Սեւ շոճերու մէջ պահուած՝  
Բուերն են հոն, քովէ քով,  
Կարմըրաչուի, խոկալով,  
Կարծես օտար խուճը մ'աստուած:

Անշարժ մընան պիտ' այնտեղ,  
Մինչեւ այն ժամը տըխուր  
Ուր կը նստի մութը կոյր,  
Վար քըշելով արփին շեղ:

Կը սորվեցնեն մեզ անոնք՝  
Թէ աշխարհի վրայ պէտք է  
Վախնալ ձայնէ, շարժումէ:

Գինով շուքէ մը անցորդ՝  
Կը պատժըւի մարդն . . . .  
Տեղ փոխելու իր անջէն:

## ԿԱՏՈՒՆ

Եկո՛ւր, ազուսր իմ կատուս, սրտիս վըրա, խանթակաթ,  
Պահէ ճանկերը թաթիդ

Եւ թո՛ւլ տուր սր ընկղմիմ այդ աչքերուդ մէջ վըճիտ  
Ուր մետադ կա, և ակաթ:

Երբոր մասներս ընդերկար կը փայլալին, կը շոյեն  
Գլուխդ ու կռնակդ առածիդ

Եւ երբոր ձեռքըս կ'ըզդայ զինովութիւն մը քաղցրիկ  
Թրթուուն մարմնոյդ շրվումէն,

Կը տեսնեմ կի՛նըս զիմացոս Անոր նայտածքն ալ, հանդոյն  
Քուկինիդ, քաղցր անասուն,

Խորունկ ու սլաղ, կը կարէ և կը ճեղքէ զերդ դաշոյն...

Եւ հով մը նուրբ, բոյր մ'ուժգին  
Ստքէն գըլուխը մինչեւ ալեծածան կ'օրօրուի  
Շուրջը իր թուխ մարմինին:

## ՆՈՒԱԳԸ

Նըւազն յաճախ զիս իր վըրոյ կ'առնէ ծովի մը նըման .  
Գէպի իմ աստղըս տարտամ ,  
Ներքերը գորշ ձեղունի կամ եթերի մը մէջ լայն ,  
Ես առադաստ կը բանամ :

Կուրծքըս ուղղած դէպի առաջ և թոքերով ուր կ'ուռին  
Կըտաւի պէս հաստատուն ,  
Կը մագըղլիմ ես վըրան ալիքներու կռնակին .  
Զոր չեմ տեսներ այս մութուն .

Կ'զգամ ես յիս սարսըռալն յուղումներուն բովանդակ  
Նաւու մը որ կը հեծէ .  
Մերթ գալարուն փոթորիկն ու մերթ ալ հովը շխաակ

Զիս անդունդին վրայ դժնէ  
Կ'օրրենս Ուրիշ անդամներ՝ հանդարտութիւն, հայելի  
Անյուսութեանս անյեղլի :

## ԳԻՆԻՈՅ ՀՈԳԻՆ

Գինւոյ հողին իրիկուն մը շիշերուն մէջ կ'երգէր.  
«Մարդ, կ'արձակեմ դէպի քեզ, ո՛վ սիրեցեալ անժառանգ,  
Ապակեղէն իմ բանտէս ու մամերէս բոցերանդ,  
Եղբայրութեամբ ու լոյսով լեցուն այս երգն օրհնարեր:

Գիտեմ ո՛րչափ թափեցիր դուն ջանք ու ճիգ ու քրտինք,  
Թափեց երկինքն ալ արեւ՝ բըլուրին վըրայ բոցակէզ,  
Որպէսզի կեանք ըստանամ ու իմ հողիս դանեմ ես,  
Բայց պիտի ես ապերախտ չըլլամ, չընեմ քեզ չարիք:

Քանզի հրճուանք մ'անտահման կ'զգամ երբոր կը սահիմ  
Կոկորդէն վար էակի մ'աշխատանքէ յոգնասպառ,  
Եւ անոր կուրծքը տարուկ կ'ըլլայ ինձ քաղցըր շիրիմ  
Մ'ուր աւելի լաւ կ'զգամ քան մառանիս մէջը սառ:

Չե՞ս իմանար բարձրացող կիրակնօրեայ յանկերդներն  
Ու բարախուն լանջքիս տակ ճռուողոյ յոյսը աշխոյժ,  
Արմուկներդ յեց սեղանին ու թեզանիքդ առած վեր՞  
Ձիս գովելով դուն գտնես պիտի անդորր մը անուշ:

Կընծդ աչքերն ե՛ս պիտի փայլեցընեմ վերստին,  
Ե՛ս պիտի տամ քու որդւոյդ իր ոյժն ու գոյնն առաջուան  
Ու պիտի ես ըլլամ այդ կեանքի տրկար հերոսին՝  
Այն իւղն որով դճեցերներն ըմբիշներուն կ'ամրանան:

Պիտի իյնամ ես քու մէջդ, ե՛ս՝ բուսեղէն ամբրոսիա,  
Յաւերժական Յանողէն նետուած, ե՛ս՝ հունա հազուադիւտ,  
Ոսպէսզի մեր սէրը սուրբ քերթողութեան ծընունդ տայ  
Եւ բարձրանայ առ Աստուած իբրեւ ծաղիկ մ'անսղիւտ:

## ՄԱՐԴԱՍՊԱՆԻՆ ԳԻՆՈՎՈՒԹԻՒՆԸ

Կինըս մեռաւ. աղատ եմ ա՛լ.  
Կրնամ խըմել ուղածիս չափ.  
Երբ տուն գայի ձեռքըս պարսպ՝  
Չէի կրնար ձայնին տոկալ:

Թագաւորի պէս եմ հիմա,  
Օղը մաքուր, երկինքը նոր...  
Այսպէս ամառ մըն էր երբոր  
Ես իր սէրէն բռնըւեցայ:

Որպէսզի ա՛լ չիս չըտանջէ  
Ահեղ ծարաւս այնքան դինի  
Կ'ուզէ որքան առնէր պիտի  
Իր գերեզմանն որ պղտիկ չէ,—

Հորի մը մէջ նետեցի զայն  
Եւ լեցուցի նայն խոկ վըրան  
Անոր բերնի քարերը լայն...  
— Պէտք է մտնալ ա՛լ աշխատինք:

Յանուն սիրոյ երդումներուն  
Զոր չի լուծեր ո եւ է բան  
Եւ դիտումով մը հաշտութեան  
Ինչպէս սիրոյ մեր օրերուն

Ժամադրութիւն մ'ես խնդրեցի,  
Իրկունը, — մութ ճամբու մը վրայ,  
Եկա՛ւ, խեղճը, ամէնքս ալ, ա՛հ,  
Խենդ ենք նուազ կամ աւելի:

Ան աղուորիկ էր տակաւին  
Թէեւ մաշած, Ես զինքը լաւ  
Կը սիրէի, այդ պատճառաւ  
Ըսի, — Հրաժեշտ տուր այս կեանքին:

Ոչ ոք կրնայ զիւ ըմբռնել,  
Ուզե՞ց երբեք ուրիշ գինով  
Մ'իր գիշերին ախտախոռով  
Գինին մարդու պատանք ընել:

Անխոցելի այդ սրբիկան,  
Իբր մեքենայ մը երկաթէ  
Երբեք ուրեմն ճանչցած չէ  
Ոչ մէկ ատեն սէրն իրական,

Սէրը իր սեւ կախարդանքով,  
Իր սոսկումով դըժոխային,  
Սրուակներովը իր թոյնին,  
Ոսկորներու իր աղմուկով . . .

Ազատ եմ արդ՝ Այո իրիկուն  
Ես քոր-գինով ըլլա՛մ պիտի,  
Առանց վախի, խղճի խայթի,  
Փռուած հողին վըրայ, մութուն ,

Պիտի ննջեմ շունի մը պէս,  
Եւ բռնակառքը ծանրանիւ,  
Քարով լեցուն, շարժող հազիւ,  
Կամ վայրաշարժը վըրայէս

Կրնան անցնիլ և ա՛լ կրնան  
Գըլուխ հարթել — կամ կիսել զիս,  
Հո՞գըս անոնք, հո՞գըս հողիս,  
Հո՞գըս Աստուածն ու Պատանան .

# ԱՐԷԼ ԵՒ ԿԱՅԷՆ

## I

Յեղըդ Աբէլի, կե'ր, արբ, քընացիր,  
Աստուած կը ժպտի քեզի հաճութեամբ:

Յեղըդ Կայէնի, տիղմին մէջ զազիր  
Սողա և վըչէ հոգիդ ապստամբ:

Ով ցեղ Աբէլի, քու զսհըդ այնտեղ  
Կը փայփայէ միշտ ուռնոն Հրեշտակին:

Ով ցեղ Կայէնի, տանջանքըդ ահեղ  
Պիտի շհասնի իր կէտին վերջին:

Յեղըդ Աբէլի, տե'ս ցանքըդ ամբողջ  
Ինչպէս և նախիրդ յաջողած, մեծցած,

Յեղըդ Կայէնի, աղիքներդ առողջ  
Կ'առնան զերթ կ'առնայ ծեր, նոթի մէկ քած:

Ով ցեղ Աբէլի, քու փորըդ տաքցուր  
Նահապետական տանըդ հուրին քով:

Ով ցեղ Կայէնի, սրջիդ մէջ արխուր,  
Սմքէ, հէք շաքալ, ցուրտէն դողալով:

Յեղըդ Աբէլի, սիրէ, բաղմացիր,  
Ոսկիդ ալ միշտ նոր կը բերէ ձագեր:

Յեղըդ Կայէնի, դուն սիրտ բոցակիր,  
Ըղգոյն այդպէս մեծ ախորժակներէ:

Ով ցեղ Աբէլի, կ'ուտես, կ'աճիս դուն  
Փայտին մէջ ինկած մըլուկին նըման:

Ով ցեղ Կայէնի, տոհմըդ շըւարուն  
Կը քաշկուարէի ճամբաներուն վրան:

## II

Ահ, ցեղ Աբէլի, ծըխացող հողին  
Քու լէշըդ պարար պիտ' ըլլայ մէկ օր:

Ով ցեղ Կայէնի, գործըդ տակաւին  
Կէս է կատարուած, փարէ դեռ անոր:

Յեղըդ Աբէլի, այս քեզ նախատինք,  
Սուրն է մահակէն ահա պարտուած:

Յեղըդ Կայէնի, բարձրացիր երկինք  
Եւ երկրի վըրայ դիրք դձատուած:

## ԼԷ ԼԻԹԱՆԻ ՏԸ ՍԱԹԱՆ

Ո՛վ դուն, գիտունն ամենէն ու զեղեցիկն Հրեշտակաց,  
Աստուած բախտէն մատնըւած ու զովքերէ զրկուած,  
Ո՛վ Սատանայ, ողորմեա՛, իմ խեղճութեանըս երկար՝  
Դուն, ո՛վ Իշխան աքսորի, որուն եղան անիրաւ,  
Եւ որ, պարտեալ, աւելի ուժեղ ոտքի միշտ ելաւ,  
Ո՛վ Սատանայ, ողորմեա՛, իմ խեղճութեանըս երկար՝  
Դուն որ գիտես ամէն բան, արքայ իրաց գեանախոր,  
Դուն բժշկիչ ընտանի՛ մարդուն վշտացը բոլոր,  
Ո՛վ Սատանայ, ողորմեա՛, իմ խեղճութեանըս երկար՝  
Դուն որ անդա՛մ բորտաին և բարեային նըզովեալ,  
Կրնաս, սիրոյ միջոցով, արքայութեան համը տալ,  
Ո՛վ Սատանայ, ողորմեա՛, իմ խեղճութեանըս երկար՝  
Դուն, որ մահուան արգանդէն, քու հին հըզօր տարփուհիդ,  
Ըստեղծեցիր իբրեւ հայր, Յոյսն, աղջիկ խօյ, հըճուառիթ,  
Ո՛վ Սատանայ, ողորմեա՛, իմ խեղճութեանըս երկար՝  
Դուն որ կուտաս տարագրին նայուածքն իր վեհ ու հանդարտ,  
Կառափնատին շուրջ ընող աղղ մը ամբողջ ոճրապարտ,  
Ո՛վ Սատանայ, ողորմեա՛, իմ խեղճութեանըս երկար՝  
Դուն որ գիտես թէ հողի ո՛ր մէկ անկեան մէջ ազահ,  
Աստուածը ուիշտ՝ թանկագին ակեր դրած է ի պահ,  
Ո՛վ Սատանայ, ողորմեա՛, իմ խեղճութեանըս երկար՝

Գունն որ, սըրաչ, կը տեսնես զինարաններն ա,յն մըթին,  
 Աւր խորաթաղ ժողովուրդք մետաղներու կը պատկին,  
 Ա՛վ Սատանայ, ողորմեա՛, իմ խեղճութեանըս երկար՝  
 Գունն որուն լայն ձեռքն անգոյ կ'ընէ վիհերը ամէն,  
 Քնաշըջկին դէմ՝ յաժող տանիքներու եղերքէն,  
 Ա՛վ Սատանայ, ողորմեա՛, իմ խեղճութեանըս երկար՝  
 Գունն որ հրաշքով կը կակղես զինեմոլին ուշամնաց  
 Ասկերը ծեր՝ որ՝ կ'իյնան սմբակներուն տակ ձխանց,  
 Ա՛ Սատանայ, ողորմեա՛, իմ խեղճութեանըս երկար՝  
 Գունն, որ անոյժ, տառասող մարդուն իբրեւ ավտանք՝  
 Սորվեցուցիր իբարու խառնել ծըծումքն ու բորակն,  
 Ա՛վ Սատանայ, ողորմեա՛, իմ խեղճութեանըս երկար՝  
 Գունն որ, նրբին մեղսակից, քու խարանովըդ անտես,  
 Ճակատն անգութ ու անարդ կըրեստսին կը դրոշմես,  
 Ա՛վ Սատանայ, ողորմեա՛, իմ խեղճութեանըս երկար՝  
 Գունն որ կանանց աչքերուն և սրտերուն մէջ խորունկ,  
 Յնցտեաց սէր կը դընես ու վէրքերու պաշտամունք,  
 Ա՛վ Սատանայ, ողորմեա՛, իմ խեղճութեանըս երկար՝  
 Գունն՝ լոյց լապտերն՝ հընարչին, աքսորեալին դաւազանն,  
 Աւ կախաղան ելլողին խոստովանիչ քահանան,  
 Ա՛վ Սատանայ, ողորմեա՛, իմ խեղճութեանըս երկար՝  
 Գունն, հայրադիրը անոնց՝ զոր իր ցաման մէջ ահեղ  
 Դրախտէն վանեց Հայր Աստուած ու հալածեց տեղէ տեղ,  
 Ա՛վ Սատանայ, ողորմեա՛, իմ խեղճութեանըս երկար՝

## ԱՂՕԹՔ

Քեզ, Սատանայ, գովութիւն, փառք ի բարձունքս երկնի  
Ուր իշխեցիր ատենօք, և փառք ի խորս ահուելի  
Այն Դըժոխոց, ուր պարտեալ, կը մտածես լուռ ու մունջ,  
Տար սր հողիս, Գիտութեան Ծառին ներքեւ խստաշունչ,  
Հանդչի քու մօտդ, այն ժաման, որ ճակատիդ սրլանան  
Պիտի ճիւղերը անոր՝ նոր տաճարի մը նրման:

## ՀՐԱԻԵՐ ԶԱՄԲՈՐԴՈՒԹԵԱՆ

Իմ քոյրս, իմ տղա՛ս,  
Օ՛հ եթէ դիտնա՛ս  
Ի՛նչ քաղցր է երթալ ապրիլ միտտեղ,  
Սիրել անարգել,  
Մինչ ի մահ սիրել  
Այն քեզի նըման երկրին մէջ շքեղ:  
Արեւներն իր թաց  
Երկընքին պտղած՝  
Իմ մտքիս համար հոն դիւթանքն ունին  
Քու գաղտնախորհուրդ-  
Մատնիչ աչքերուդ,  
Փալփըլող մէջէն իրենց արցունքին:

Հոն, ամէն ինչ կարդ ու գեղեցկութիւն,  
Պերճանք, անդորրանք, հեշտա՛նք է անհուն:

Կարասիք փայլուն՝  
Օրերէն յղկուն,  
Մեր սենեակն այնտեղ զարդարեն սլտի:

Ծաղկունք անծանօթ՝  
Շունչ մը քաղցրահոտ  
Խառնած անորոշ բոյրին յամպարի,  
Ձեղունները աղուոր,  
Հայելիները խոր,  
Ամբողջ ճոխութիւն մը արեւելեան,  
Ամէն բան հողուոյն  
Իր քաղցրը լեղուն  
Պիտի խօսի հոն, լեղսն մայրական:

Հոն, ամէն ինչ կարգ ու դեղեցկութիւն,  
Պերճանք, անդորրանք, հեշտա՞նք է անհուն:

Տե՛ս նաւերը սա՛  
Ջրանցքներուն վրայ  
Քրնացած իրենց փախըստեան տենչով,  
Գոհացըներու  
Համար տենչըդ քու  
Եկած հեռուէն, շարուած քովէ քով . . .  
— Վերջալսյալ արդ,  
Գաշան ու ջուրն հանդարտ  
Եւ քաղաքն ամբողջ կը պատէ մեր դէմ  
Քողով մ'ոսկիէ,  
Աշխարհ կը նիրհէ  
Զինքը փայփայող Լոյսի մը մէջ ջերմ . . . :

Հոն, ամէն ինչ կարգ ու դեղեցկութիւն,  
Պերճանք, անդորրանք, հեշտա՞նք է անհուն:

## ՕՐ Հ Ն Ե Ր Գ

Սիրելազոյն, գեղեցկազոյն  
Կընտը որ վաղ սրտիս կուտայ,  
Հըրեշտակի՛ն, կուռքի՛ն անմահ՝  
Անմահութեան մէջը սղջո՛յն :

Կը տարածուի կեանքիս մէջ ան  
Ազով զեզուն օղի մը պէս,  
Եւ իմ անյագ հոգիէս ներս  
Կը հեղու համն յաւերժութեան :

Բուրապարկի՛կ միշտ թարմ՝ խնկող  
Օգը խուցի մը սիրելի,  
Բուրվա՛ռ լքուած ի դիշերի՛  
Որ կը մըխայ դադար ու անշող :

Ի՞նչպէս կրնամ քեզ, սէ՛ր անեղծ,  
Նըկարադրել ճշմարտապէս,  
Քեզ, մուշկի հա՛տ, դոր ձեռք մ'անտես  
Յաւերժօրէն մէջըս թաղեց . . .

Ազնըւազոյն, գեղեցկազոյն  
Կընտը որ ինձ կեանք, խինդ կուտայ,  
Հըրեշտակի՛ն, կուռքի՛ն անմահ՝  
Անմահութեան մէջը սղջո՛յն :

## ՍԱՏԱՓԵՐԱՆԳ ...

Սատախերանդ, ծփծփուն հանդերձանքովը իրեն՝  
Քալած ատենն իսկ կարծէք թէ կը պարէ անիկա,  
Նըման երկայն օձերուն զոր համաչափ կը շարժեն  
Ծիսակատար աճարարք իրենց բարակ ցուպին վրայ:

Ինչպէս աւաղն ու ինչպէս անապատին վրայ երկինք՝  
Տառապանաց մարդկային հանդարտօրէն անղգաց,  
Եւ զերդ ծովուն ծըվանքին ցանցերն երկար, լայնաձիգ  
Կը ծառայի անիկա անսխալ թուլածի աճը լքուած:

Յղկուն աչքերն իր շինուած են քարելէ սիրաւանդ,  
Եւ խորը իր տարօրէն, խորհրդակիր բընու թեան  
Ուր կ'երեւի կոյս հրեշտակն՝ հին սիլինքօին հետը խառն,

Ուր ամէն ինչ է սակի, պողպատ ու լոյս, աղամանդ,  
Անվերջօրէն կը շողայ, աստղի մը պէս անօդուտ,  
Ամուլ կնոջ բովանդակ վեհաճաճանչ փառքը ցուրտ:

Քեզ կը պաշտեմ հաւասար զիշերային կամարին,  
Քե՛զ ով սափոր տխրութեան, ո՛վ լրօակեացդ անքընի՛ն,  
Ու կը սիրեմ այնքան շատ որքան ինձմէ կը փախիս  
Եւ կը թըլիս միշտ բարդել, ո՛վ դուն զա՛րդը զիշերիս,  
Աւելի եւս հեղնօրէն՝ այն անհամար մըղսններն  
Որ կը բաժնեն բազուկներըս կապտափայլ անհունէն:

Կը ձեռնարկեմ յարձակման, կը մաղցցիմ դէպի վեր,  
Ինչպէս կ'ընեն զիակի մը վըրտն խումբ մը որդեր:  
Եւ կը տաքնամ, ո՛վ անգութ ու անողոք դուն դադան,  
Քու պաղութեամբդ իսկ որով կ'ըլլաս աղուն՝ ինձ այնքան:

## ՊԱՐՈՂ ՕՁԸ

Ի՜նչպէս կը սիրեմ, իմ՝ յոյլ սիրակա՛ն,  
Տեսնել քու անգին  
Մարմնոյդ՝ մարմըրուն կերպասի նըման,  
Փառիլը մտրթին:

Խորունկ վարսերուդ վըրայ՝ որոնք թունդ  
Բոյրերով են լի,  
Որ ծո՛ւ վ հոտաւէտ, իր կապոյտ ու մութ  
Կոհակներն ունի:

Իմ հոգիս, ինչպէս նաև մը արթնցող  
Առտուան հովուն,  
Ահա կը մեկնի, ջինջ, երազաշող,  
Իէպ՛ երկինք մ՛հեռուն:

Աչքերդ, որոնց մէջ անուշ և կամ դառն,  
Չերեւիր ոչինչ,  
Յաւրտ գոհարներ կեն ուր երկաթ կայ խառն  
Ոսկիի հետ ջինջ:

Երբոր անկաւոր չափամաք կը քալես,  
Լըքումովդ աղուոր,  
Փաթթըւած ցուպին օձ մըն ես կարծես,  
Պարող մեղմօրօր:

Ծուլութեանը հոծ ծանրութեան ներքեւ,  
Քլուխըդ մանուկ,  
Կ'օրօրուի դանդաղ, նըման թույածեւ  
Փիղի մը Լամուկ:

Մարմինըդ ահա կը ծըռի, կ'իյնա,) ,  
Ջերդ նաւ մը նրբին  
Որ կը հակի մերթ աջ կողմին վըրա,) ,  
Ու մերթ իր ձախին:

Առուակ մը ինչպէս՝ ուռած դորդսուռ  
Սառերուն հալքէն՝  
Երբ փրփուր ու ջուր քու աղւաներուդ  
Եղերքը կ'իլլեն:

Կը կարծեմ խըմել Պահեմիոյ գինի  
Մը դառն և ուժեղ,  
Եւ հեղուկ երկինք մ'որ սրտիս մէջ բխը  
Կը բանայ աստղեր:

## ՆԱԽԱԿԵԱՆՔ

Բընակած եմ ընդ երկար կամարներու ներքեւ լայն  
Զոր արեւներ ծովային կ'երվնէին բիր շողերով  
Եւ զոր սիւները իրենց՝ կանգնած ուղիղ, քովէ քով,  
Իրկունն, հանգսյն կ'ընէին անձաներու պաղալթեան:

Մեծ կահակներն, երկնքի նըկարախումբն օրրելով,  
Կը խառնէին իրարու՝ հանդիսակերպ, դադունաձայն,  
Ամենազօր դաշներդներն իրենց հարստ նըւագման  
Եւ երանդները փափուկ վերջալսյաին ակնաթով:

Հոն է որ ես ապրեցայ վայելքներու մէջ անդորր,  
Մէջանդը ջինջ կապոյտին, ալիքներու, ճոխութեանց,  
Մինչ շուրջըս մերկ գերիհեր՝ բուրումներով թափանցանց,

Զովացընող հուր ճակատս արմաւենիք մեղմօրօր,  
Եւ որոնց հոգն էր միակ՝ խորացընել աւելի,  
Զիս հոն հիւծել ու յողկել արևող կսկիծը դադանի:

Գիտմ  
Արտակ Ալպոյանեանի  
Գանձիկ — Մաքարիա

## ԹՅՆԱՄԻՆ

Իմ թարմ տարիքըս եղաւ մութ փոթորիկ մը միայն՝  
Ուրկէ անցան մերթ ընդ մերթ լուսաճաճանչ արեւներ,  
Շանթն ու անձրեւը ա՛յնքան հոն գործեցին բուռն աւեր՝  
Որ պարտէզիս մէջ շատ քիչ փայլուն միրգեր կը մընան:

Ահա՛ հասեր եմ արդէն գաղափարաց աշունին  
Եւ պէտք է բահն ու տրմուզն հիմա շարժեմ անդադրում,  
Նորէն ի մի բերելու համար հողերը խըխում,  
Ուր դամբանի շափ խոռունիկ փոսեր փորուած կ'երեւին:

Եւ ո՞վ գիտէ թէ այն նոր ծաղիկներն իմ երազ իս,  
Պիտի կրնան, աւաղի պէս լըւացուած այս հողէն,  
Քաղել իրենց ուժ և դեղ արևոց սընունդն ողեղէն:

Ո՛վ ցաւ, ո՞վ ցաւ, ժամանակը կ'ուտէ կեանքը և զիս,  
Եւ մեր սիրտերը կրծող այդ թշնամին հընօրեայ,  
Մեր կորսուած արիւնսով միայն կ'աճի, կ'ուռճանայ:

## ԻՆՔՆԱՄՓՈՓՈՒՄ

Խելօք կեցի՛ր, ս'վ իմ Յաւս եւ ամփոփուէ՛, հանդարտէ՛ .  
Կ'սպասէիր Իրիկուան, ահա՛ կ'իջնէ թեւաբաց .  
Խաւարահիւս մթնօլորտ մ'ոստանը տե՛ս կը պատէ՛  
Ոմանց անդորր եւ ալլոց բերելով հոգ ու կասկած :

Մահկանացուաց մինչ կ'երթայ անարգ ամբոխն ալս հըլու,  
Մարակին տակ Հաճոյրին՝ անագորոյն դահճապետ,  
Սարկական կացուրդէն խղճի խալթեր քաղելու,  
Չեռքի ինծի տո՛ւր, ս'վ իմ Յաւս, եկս'ւր ալս կողմ, ինծի հետ,

Հեռո՛ւ, հեռո՛ւ անոնցմէ, Տե՛ս Տարիներն հողեսպառ,  
Պատըչգամին վրայ՝ Երկնի, շրջազգեստիւք հընաձեւ .  
Ժպտուն Կարօտը յառնող մաթ՝ ջուրերուն ի վերեւ .

Մեծ կամարի մը ներքեւ ննջող Արեւն ոգեվար,  
Եւ զերդ պատանք մը երկայն քաշքըշելով իր ետին՝  
Լըսէ՛, Լըսէ՛, սիրելի՛ս, քողելն անուշ Գիշերին :

# ԱՇՆԱՆ ԵՐԳ

Ա.

Պիտի սուղուինք մենք շուտով աղջամուղջին մէջ ցրաին.  
Երթաւ-բարձ՝վ, մեր շատ կարճ ամառներուն լս'յոր լայն.  
Ահա արդէն կը լըսեմ, սալյատակին վրայ բակին,  
Անկումը հաստ վայտերուն, թնդիւններով չարածայն:

Ձրմեռն ամբողջ դայ մանէ պիտի հողւոյս մէջ դարձեալ,  
— Յասո՛ւմ ու հե՛ռ, վա՛խ եւ դո՛ղ, աշխատա՛նք կարծր ու բռնի,  
Եւ դերդ արեւն՝ հիւսիսի դըժոխքին մէջ բանասարկեալ,  
Սիրաբս ըլլայ պիտի լոկ կարմըրած կոյս մը սառի:

Սարսըռայով կը լըսեմ ասէն մէկ կոճղ որ կ'իյնայ,  
Կախաղանի մը ցցման արձագանդին նըման խուլ...  
Միտքս աշտարակ մ'է կարծես՝ որ կը վլլչի ինքն իր վրայ,  
Ծանրը խոյի մ'իջուցած հարուածներուն տակ անդուլ:

Ինձ կը թըլի, օրօրուա՛ծ այս միակերպ ցնցումէն,  
Որ կը գամեն ըշտայով, հեռուն, դադաղ մը՝ Որո՞ւ  
Համարս — Ամա՛ռ էր երէկ. հիմա աշո՛ւն է արդէն.  
Խորհըրդաւոր այս աղմուկն ա՛լ ազդ մը չէ՞ մեկնելու:

Կը սիրեմ լսյալը կանանչ երկարանկիւն աչքերուդ,  
 Ով քաղցրուհիւս, բայց ամէն բան այսօր դառն է ինծի,  
 Եւ ոչինչ կա, ոչ քու սէրդ, ոչ դարդախուցն, ոչ ակաթն,  
 Որ ծովուն վրայ վալիւրլոյ արեւին պէս ինձ ժպտի:

Եւ սակայն սիրա գորովստ, սիրէ դիս, մայր դուն եղիւս  
 Ապերախտի մը անգամ, նոյն իսկ չարի մը համար,  
 Գուն տարփուհի եւ կամ քոյր, անուշութիւնն վայտափիւռ,  
 Բեր ինձ աշնան մը շքեղ կամ արեւի մ'ողելար:

Ջանք կարճատեւ, Կ'սպասէ մեզ գերեզմանը անյայ,  
 Թոյլ առբ ինծի վայելել, դըրած գլուխը ծունկիդ,  
 Անտեսելով, բոցաշունչ տօթը ամբան սպիտակ,  
 Աշնավերջի ճառագայթն այս դեղնանուշ, անժըպիտ:

## ԴՈՒՆ ԱՅՍ ԳԻՉԵՐ

Դուն այս գիշեր ի՞նչ ըսես պիտի, հոգի՛ մենաւոր,  
Սիրտ, ի՞նչ ըսես պիտի դուն, սի՛րտս էր երբեմքն թօշնած,  
Այն էակին շատ բարի, շատ սիրելի, շատ աղաւոր,  
Որուն նախաւածքն երկնային քեզ ծագկեցուց յերակարծ:

— Պիտի հըղարտ ըլլանք մենք երգելով դեղն իր համբոյր,  
Ոչինչ անուշ է այնքան որքան իր կամքը իշխող,  
Հոգեճաճանչ իր մարմինն հրեշտակաց ունի բոյրն  
Ու կը պատէ մեզ աչքն իր հանդերձանքով լուսաշող:

Ըլլա՛յ մութին գիշերուան, առանձնութեան ալ մէջտեղ,  
Եւ կամ ըլլա՛յ փողոցին ու բաղնիքեան մէջ ահեղ,  
Իր լոյս ըստուերն օդին մէջ կ'երթայ զերդ ջահ մը բոցեղ:

Մերթ կը խօսի ու կ'ըսէ, — «Գեղեցիկ եմ, ու հրաման  
Կ'ընեմ՝ ձեզի որ սիրէք գեղեցկութիւնը միայն.  
Ես Պահապան Հրեշտակն եմ, ու Տիրամայրն ու Մուսան:»

## ՊԱՏՇԳԱՍԸ

Յիշատակաց մա՛յրը դուն, ո՛վ տարփուհիդ տարփուհեաց,  
Ով դո՛ւն ամբողջ համբոյրներս եւ դուն պարտքերս իմ ամէն,  
Գեղեցկութիւնը յիշէ դգուանքներուն բաժնըւած,  
Եւ քաղցրութիւնը տկուժին եւ հրեալքի իրկուններն,  
Յիշատակաց մա՛յրը դուն, դուն տարփուհիդ տարփուհեաց:

Իրիկունները լուսցող հուրհուրանքէն ածուխի,  
Պատշգամի իրկուններն ալ քողերով վարդ ու բուստ,  
Գիրկըդ ի՛նչ քաղցր էր ինձի, սիրտդ ի՛նչպէս էր բարի,  
Մեր շրժանքները ըսին յաճախ բաներ անկորուստ,  
Իրիկունները լուսցող հուրհուրանքէն ածուխի:

Ի՛նչպէս աղուոր է արեւն երեկոյեան մէջ տաքուկ,  
Միջոցն ի՛նչպէս է խորունկ, սիրտը ի՛նչպէս է հըզօր,  
Ծըռած վըրա՛դ ես երբեմն, ո՛վ պաշտեցեալդ իմ անդսյդ,  
Կր շնչէի կարծես բոյրն իսկ արիւնիդ քու բոսոր...  
Ի՛նչպէս աղուոր է արեւն երեկոյեան մէջ տաքուկ:

Կը թանձրանար հոն գիշերը միջնորմի մը հանգսյն,  
Աչքերս մէջէն խաւարին կը տեսնէին քու աչքերդ,  
Կը խըմէի ես քու շունգ, ո՛վ քաղցրութիւն ե ո՛վ թոյն,  
Ոտքերըդ քուն կ'ըլլային ավերուս մէջ գրգռէս . . .  
Կը թանձրանար հոն գիշերը միջնորմի մը հանգսյն:

Քիտեմ արուեստն երջանիկ պահերը ետ բերելու,  
Եւ ծունկերուդ մէջ կծկած անցեալս անգամ մ'ալ կ'ապրիմ,  
Քանզի ի՞նչու փնտրուել հըրապոյրներըդ ադու  
Այլուր՝ քան քաղցր մարմնոյնդ ե սրտիդ մէջ մտերիմ,  
Քիտեմ արուեստն երջանիկ պահերը ետ բերելու:

Այն երգումներն, այն բոյրերն, ու համբարոյրներն այն անվերջ,  
Կրնա՞ն սակայն ելլել դուրս անխորաչափ անդունդէն,  
Ինչպէս կ'ելլեն թարմացած արեգակներն երկնից մէջ՝  
Խորն անյատակ ծովերու լըացուելէ ետք նորէն,  
Այն երգումներն, այն բոյրերն, ու համբարոյրներն այն անվերջ:

## ՓՈԽԱՆՑԱԿԱՆՈՒԹԻՒՆ

Հրեշտա՛կ հրճուալից, կը ճանչնա՞ս անձուկն,  
Անթը, ձանձրոյթն ու խղճի խալթերն,  
Ու գիշերներու վախերը դադառկ  
Որ սիրտը թուղթի պէս կը ճրճրթկեն։  
Հրեշտա՛կ հրճուալից, կը ճանչնա՞ս անձուկն։

Հրեշտա՛կ գըթալից, կը ճանչնա՞ս մախանքն,  
Ափերը մութին մէջը դալարուող,  
Եւ արցունքը դառն երբ որ թոյլ կ'ուտանք  
Վըրէժին վարել մեր սիրտը անշող.  
Հրեշտա՛կ գըթալից կը ճանչնա՞ս մախանքն։

Հրեշտա՛կ կենսալից, կը ճանչնա՞ս ջերմերն,  
Որ պատերն ի վեր տըմոյն դարմատան՝  
Կ'երթան տարադրոց նըման ծանրաբեռն,  
Արեւին բացած ձեռք, աչք ու բերան,  
Հրեշտա՛կ կենսալից կը ճանչնա՞ս ջերմերն

Հրեշտա՛կ լի գեղով, կը ճանչնա՞ս կնճիռն,  
Ու ծերութեան վախն ու տանջանքը ժանտ  
Կարդալու աչքին մէջ յերթ սիրալիլ՝  
Սնձերւիրութեան հետ խորշանքն իր գաղտ . . .  
Հրեշտա՛կ լի գեղով, կը ճանչնա՞ս կնճիռն

Հրեշտա՛կ լի բախտով, խինդով ու լսյտով,  
Մահամերձ Գաւթն իր բուժման համար  
Պիտի երկարէր դիւթուած մարմնոյնդ քով .  
Մինչ աղօթքըդ լակ կ'ազեմ ես խոնարհ .  
Հրեշտա՛կ լի բախտով, խինդով ու լսյտով

## [ՏԽՈՒՐ ԵՒ ԹԱՓԱՌԱԿԱՆ]

Ըսէ՛ Ազաթ, կը թըռի՞ մերթ ընդ մերթ սիրարդ հեռու,  
Հեռո՛ւ ա,յս գարշ ստտանին ուկէանէն մըթասքօղ  
Դէպ՛ ուկէան մը ուրիշ՝ ուր փա,յլ ու փառք կը զեղու,  
Կապո՛յտ, պա,յծա՛ւ ու խորո՛ւնկ զերդ կուսութիւնն երազող,  
Ըսէ՛ Ազաթ, կը թըռի՞ մերթ ընդ մերթ սիրարդ հեռու:

Ծովն, ընդարձակ ծովն ըզմեղ մեր տաժանքէն կ'սփոփէ.  
Ո՞ր դեւն է որ պարզեւեց ծովուն, խուպոտ երգչուհի՛  
— Որուն ընկեր՝ երգեհո՛ն անհուն, հովերն են դժնէ —  
Ա,յս վըսեմ ձիւքն ու պաշտօնն ամենամեծ օրրողի,  
Ծովն, ընդարձակ ծովն ըզմեղ մեր տաժանքէն կ'սփոփէ:

Զիս գրկէ տա՛ր շոգեկա՛ռք, առեւանդէ՛ կա,յմանա՛ւ,  
Հեռու, հեռո՛ւ, ցիսը հաս մեր արցունքէն է շինուած.  
— Ճի՛շդ է որ մերթ Ազաթին տրամաշուք սիրան ալ ըսաւ  
Թօթուած ամէն խղճի խա,յթ, ամէն ոճիր, վիշտ ու լաց՝  
Զիս գրկէ տա՛ր շոգեկա՛ռք, առեւանդէ՛ կա,յմանա՛ւ:

Ի՞նչպէս հեռու ես դըրա՛խա անուշաբոյր շունչո՛ւ լի՛  
Ուր երկնքի մը տակ ջինջ ամէն բան խինդ է եւ սէր,  
Ուր մեր սիրածը իրօք է սիրուելու արժանի,  
Ուր հեշտութիւն մը մաքուր կը խեղդէ միշտ սիրաը մեր ...  
Ի՞նչպէս հեռու ես դըրա՛խա անուշաբոյր շունչով լի՛

Այլ, մանկունակ սէրերու մշտադալար դըրախան այդ,  
Վաղքերն, երգերն, հախոյրներն ու փունջերն ալ գոյնզգոյն  
Եւ ջութակները՝ ետին բլրակներու լաօսադարդ,  
Փարջերուն հետ գինիի, պուրակներու մէջ, իրկունն . . . ,  
— Այլ, մանկունակ սէրերու մշտադալար դըրախան այդ,

Անմեղ դըրա՛խաը լեցուն հաճոյքներով խուսափուկ՝  
Չէ՞ արդէն իսկ հեռագոյն Հնդկաց, Չինաց աշխարհէն .  
Կրնա՞նք դայն ետ դարձընել մեր ճիշերովն սպորմուկ  
Եւ դե՛ռ ձայնով մ'արծաթեայ կենդանութիւն տալ իրեն .  
Անմեղ դըրա՛խաը լեցուն հաճոյքներով խուսափուկ՝

## ԿԵՆԴԱՆԻ ԶԱՅԸ

Կ'երթան անոնք առջեւէս, այդ Աչքերը լուսառատ  
Զոր բաղմագետ Հրեշտակ մը մագնիսեց անդատճառ.  
Կ'երթան ինձ հետ, երկնային այդ եղբայրներն ինձ եղբայր,  
Աչքերուս մէջ թօթուելով իրենց կայծերն աղամանդ:

Զիս փրկելով անդունդէն ամէն ցաւի եւ մեղքի՝  
Ի՛նչմըս անոնք կը բանան գեղեցիկին ռահը դոց.  
Իմ ծառաներս են անոնք եւ. ես ըստրուկն եմ անոնց.  
Իմ ամբողջ անձս հրնաղանդ է այդ ջահին կենդանի:

Աղուոր Աչքեր՛ր, կը փայլիք դուք շողունովն այն միտքիք  
Որ մոմերունն է այսող օր ցերեկով, չի մարիր,  
Կը կարճըրի արեւին տակ անոնց բոցն ուրուածիր...

Կը տօնեն Մահը անոնք, մինչ դուք Զարթումն երդեցիք,  
Դուք կ'ընթանաք երգելու վերադարձումը հոգւոյս,  
Աստղեր՛ր որոնց ոչ մէկ արփի կրնայ եղծել բոցը կոյս:

## ՕՐՀՆԵՐԳ ԳԵՂԵՑԿՈՒԹԵԱՆ

Կուգա՞ս խորունկ երկինքէն՝ թէ անդունդէն կ'ելլես, ս'վ  
Գեղեցկութիւնս՝ Նա,յուածքէդ՝ դըժստային, երկնային,  
Կը վաղցընես միշտ բարիք, ոճի՞ր՝ իրար խառնելով,  
Եւ կրնաս լոկ բաղդատուիլ այս պատճառաւ գինիին:

Աչքիդ մէջ կան՝ վերջալսյան ու արշայոյսն ալ հըղօր.  
Զերդ վաթորկոտ երեկոյ մը կը սփռես բարկ բոյրեր.  
Համբոյրներդ են առփաջուր, ինչպէս բերանդ ալ սափոր՝  
Հերօսը վատ դարձընող, ընող մանուկն անվեհեր:

Կ'ելլես վիհէ՞ն մթափայտ՝ թէ աստղերէն կ'իջնես վար.  
Ճակատագիրն՝ հըմա,յուած, կուգայ շան պէս ետեւէդ.  
Կը սերմանես ըստ բախտի ուրախութիւն և աղէտ  
Ու վարելով ամէն ինչ՝ դուն երբեք չես հաշիւ տար:

Կերթաս վրայէն մեռելոց՝ դոր անտարբեր կը ծաղրես.  
Գոհարներուդ մէջ անթիւ՝ ունիս Սասիու՛ր սիրուն,  
Եւ ճօճադարդ թանկագին՝ Սպանդն, ի մէջ միւսներուն,  
Քու սոնքացսդ վարկդ վրայ կը ցատկուտէ խենդի պէս:

Շլացած թիթեռը քեզի, մո՛մ, կը դիմէ թեւաբաց  
Եւ խանձելով, ալբելով՝ կ'ըսէ, Օրհնեա՛լ է այս ջահն.  
Ու սղեսպառ սիրահարն՝ իր գեղուհւոյն վրայ հակած,  
Իր գերեզմանը գգուող սիրահարի մ'է նման:

Խորութենէն երկընքի՝ թէ դըժոխքէն գաս, ի՛նչ փոյթ,  
Գեղեցկութի՛ւն, ով հըրէջ ահազդեցիկ, միամիտ՝  
Դէմքս եթէ կը բանայ շարժումն աչքիդ ու սարկիդ  
Գո՛ւնն անհունի մը սիրուած ու մընացած միշտ անբոյթ:

Սատանէն թէ Աստուծմէ՝ ի՛նչ փոյթ, Հրեշտակ թէ Սիրէն՝  
Ի՛նչ փոյթ եթէ կ'ընծայես — պարի՛կ աչքով անյատակ,  
Գո՛ւն բոյր, կշռոյթ ու ճաճանչ, դո՛ւն թագուհիդ իմ միակ.  
Նըւազ տըգեղ տիեղերքն ու նըւազ ծանրը բոպէն:

## ԱՌՆՋՈՒԹԻՒՆՔ

Տաճար մ'է բնութիւնն ուր սխաւեր կենդանի  
Երբեմն անորոշ խօսքեր լսելի կ'ընեն.  
Մարդը հոն կ'անցնի խորհրդանշաններու անտառի մը մէջէն  
Որոնք կը դիտեն զինք նա, յուսածքներով ընտանիս:

Ինչպէս երկար արձագանգներ որոնք հեռաէն իրար կը  
Աղջամղջոտ ու խոր մթութեան մը մէջ [խառնուին  
Գիշերին և պայծառութեան նման ընդարձակ  
Բոյրերը, գոյներն ու ճայները իրար կը կանչեն. . .

Բոյրեր կան թարմ՝ ինչպէս միտեր մանուկի,  
Քաղցր ինչպէս սրինգներ, զերդ դաշտեր կանանչ  
— Եւ ուրիշներ՝ եղծ, հարուստ ու յաղթական —

Անհուն բաներու ծաւալումն ունեցող  
Ինչպէս սաթը, մուշկն, զմուրաբ ու խունկը  
Որոնք կ'երգեն փոխանցումները մտքին ու զգայարանքներուն:

**Բ.**

**ՈՒՒԼ. ՉԷՔՍՓԻՐ**



## ՀՆՁԵԱԿՆԵՐ

Ի՞նչպէս կրնա՞յ ամլանալ մուսաս՝ քանի կ'ապրիս դուն,  
Գնն տաղերուս մէջ սխռող քու մտածումըդ անուշ,  
Այնքան չքնաղ որ իրօք թողի՞ թի այս թերթը փատուն  
Պիտի երբեք չըկրնա՞յ զանի կնքել քաղցրայուշ:

Շընորհակալ պէտք է քեզ ըլլալ՝ եթէ պատահամք  
Գտնես այտեղ դուն տողեր՝ կարդացուելու արժանի,  
Եւ ո՞վ կրնա՞յ մընալ համր՝ երբոր դուն ինքըդ անձամք  
Կը հայթայթես նիւթ մ'այնքան ճաճանչումով, փառքով լի:

Եղիբ մուսան տասներորդ, աւելի թանկ տասն անդամ  
Քան ինը ծեր մուսաներն և թո՛ղ քենէ ներշնչեալն  
Յաւերթակեաց տաղերու կարենա՞յ ինքն ալ կեանք տալ:

Եւ եթէ, ա՛հ, հաւնըւիլ ապագայէն կարենամ  
Թող ատոր մէջ միմիայն վաստակը իմըս ըլլա՞յ  
Եւ ըլլա՞յ քուկըդ պատիւն ամբողջական ու անմահ:

Կշտամբեցի մանուշակն. — ո՞րմէ կրցար, անուշ գո՞ղ,  
 Բացի շունչէն սիրերու, աս, աս, անուշ բո՞լբոլ գողնալ,  
 Խըլել ո՞ւրիկէ դուն կրցար դէմքիդ հըստարտ կապուտն ալ  
 Եթէ ոչ միշտ սիրելու, աս կրակներէն երկնաշող :

Մեղադրեցի շուշանին թէ կաթնայակ ձեռքերուդ  
 Կ'ուղէ կեղծել, տկտոզին՝ առնել բան մը մաղերէդ,  
 Կը գողո՞ւնին վարդերն ալ վրչագունդին իրենց հետ  
 Մին՝ ամօթէ կարմըրած, միւսը՝ վախէն ճեպ ճերմակ . . .

Վարդ մը ուրիշ՝ կողբատած էր աս, աս երկուքն ալ վրբան.  
 Կողոպուտին իր քու շունչդ աւելցուցած որդ մը բա՞յց  
 Իր փառքին մէջ զայն պատժած էր մինչ եւ սիրտն իր  
 կրծած . . .

Ուրիշ դեռ շատ ծագիկներ շուրջըս գըտա՞յ և սակայն  
 Զըտեսա՞յ հաս մը գոնէ որ գո՞յնը կամ բոյրն իրեն  
 Քու հըմա՞յքէդ անպատճառ գողցած չըլլար յա՞յտնօրէն . . .

Սիրաս ու աչքերս իրարու հետ կը կռուին անընդհատ՝  
Թէ ո՛վ է սր աւելի աղէկ կրնայ տեսնել քեզ.  
Կուզեն աչքերըս խրլել այդ իրաւունքը սրտէս,  
Սիրաս աչքերուս կը յայտնէ՝ թէ կարող չեն ընել այդ:

Սրտիս փաստն է՝ թէ արդէն կը գտնուիս դուն իր մէջ,  
Խո՛րչ անթափանց՝ ուր ո՛չ մէկ բիւրեղ նայուածք կը հասնի.  
Սակայն աչքերըս կ'առնեն ահա դերը պաշտպանի՝  
Հաստատելով թէ իրե՛նք միայն սէրն են տեսքիդ պերճ:

Եւ լուծելու համար վէճն, երդուեալները՝ իմ խոհելս,  
Որ են ճորտերը սրտին, արդարօրէն կը վճռեն  
Բաժինն յստակ նայուածքին, տեղը՝ քնքուշ սրտէս ներս:

— Կը պատկանի՝ աչքերուս շահը տեսքիդ մարմնեղէն,  
Եւ իրաւունքը սրտիս ուրիշ բան չէ՝ բայց միայն  
Երանատիւն քու սրտիդ մըտերիմ սէրն անսահման:

Աշխատանքէն պարտասած՝ ես կը փութամ անկողին  
 Որ քաղցր անդորր մը կուտայ իր արշաւէն խոնջ մարմնին,  
 Բայց կ'սկըսի այն ատեն ճամբորդութիւնը գլխուս,  
 Եւ կը գործէ միտքս՝ երբոր մարմինս հանգչած է ալ հուսկ:

Խոհերս ամբողջ տունէս դուրս կուգան ու խափ դէպի քեզ  
 Բարեպաշտիկ թափօրով, պահանջելով աչքերէս  
 Որ չըզոյցուին ու մընան մութի ծովին վըրայ բայ,  
 Ծովին անհուն աշկոյրներն է յաւիտեան շուրջ պատած:

Բայց այն ատեն կը բերէ իմ հոգիս կոյր աչքիս դէմ  
 Կախել պատկերդ՝ որ ըլլա՛ր կարծես շողակ մը փայլուն,  
 Կը նորոգէ ու ազուար կ'ընէ գիշերը դժխեմ:

Ահա վիճակըս ուրեմն, մարմինս՝ մէջն արեւուն,  
 Հոգիս՝ գիշերն, հարսւածուած ինձմէ, քեզմէ փոխն ի փոխ  
 Կը զրկըւին հանգի՛ստէն սիրան ու մարմինը գգուող:

Պէ՛տք է որ քեզ բաղդատեմ աղուոր օրուան մը ամբան .  
Ոչ, աւելի յաղյոր ես դուն և աւելի հաճելի,  
Վաչրագ հովերն սասանած բողբոջներուն ջարդ կուտան,  
Ամառը շատ կարճատեւ սրայմանածամ մը կ'ապ :

Ունին աչքերն երկնքի երբեմն հուր մը շատ վառ,  
Եւ կ'աղօտի, կը սեւնայ, երբեմն իր գոյնն ոսկեթավ,  
Կը կտրանցնէ ամէն գեղ վաղ կամ ոչ գեղն իր սլայծառ,  
Արկածի մէջ կամ բնութեան փոփոխավար ընթացքով :

Ոչինչ եղծել բայց կրնայ յաւերժական քու ամառդ,  
Քեզըդ չ'անցնիլ ու պիտի շքայարծենայ մահն երբեք,  
Թէ կը տեսնէ իր շուքին մէջ քու շրջիլդ յոյնարեկ :

Այնքան ատեն՝ որ սրտին արտիւնն զգայ այստեղ մարդ,  
Որ տեսնող աչք մ'ըլլայ հոս, պիտի տաղերն այս ապրին  
Ու դարէ դար անցընեն պիտի ըղբեղ Յաւերժին :

Ի՞նչ ըմպելիք խըմեցի՝ արցունքներով ծովամայր  
Գրծսիքի չափ չարաշուք թորանոցի մէջ թորուած,  
Յոյսերուս վախ խառնելով և խառնելով վախիս .յոյս  
Եւ կորուսաներ տալով միշտ՝ շահիլ կարծած իսկ պահուս...

Սիրարս դործեց, Աստուած իմ, ի՞նչ ողբալի սխալներ  
Երբ աւելի երջանիկ ան դեռ երբեք եղած չէր,  
Ի՞նչպէս աչքերս ալ իրենց դրախտէն հեռու յածեցան  
Մոլորելով այս տենդին անպարազիծ խենդութեան:

Չարիքն ունի իր բարիքն. ան լատագոյն կ'ընէ լաւն,  
Ու քանդուած սէրն երբոր կը կառուցուի վերստին  
Կ'ըլլայ աղուոր աւելի, ուժեղ ու մեծ՝ քան թէ հինն.

Եւ պատժւած՝ կը դառնամ ես նըսեհիս իմ անբաւ  
Եւ յանցանքի՛ շնորհիւ՝ երեք անգամ աւելի  
Կը վաստըկիմ ես հիմա քան այն ինչ որ կորուսի...

Պիտի ապրիմ կարծելով, զերդ. ամուսին մը խարուած,  
Հաւատարիմ ըզքեղ միշտ, ու պիտի դէմքը սիրոյ  
Սիրով յեցուն դեռ ինծի թըրի, ըլլա, իսկ փոխուած,  
Նայուած բըդ. գա, պիտի հետս՝ եթէ սիրադ այլնը տայ գրոհ:

Աչքերուդ մէջ չի կրնար տանիս թիւնը շողայ.  
Անոնք չըսեն պիտի ինձ թէ դուն փոխուած ես ինձ դէմ.  
Կը կարգացուի անհաստատ սրտի մը վէպը յուզեալ  
Ակնարկներու, ձեւերու, ծամածռութեան մէջ դժխեմ:

Սակայն երկինք, երբ քեզ ծնա, ուղեց ուր դէմքըդ միայն  
Սէրը շնչող երեւայ, յանցանքներդ ինչ ալ ըլլան  
Անուշութիւն միմիայն կը կարգացուի աչքիդ մէջ:

Գեղեցկութիւնդ ի՞նչքան նման է Եւայի խնձորին,  
Քանի որ չի բնակիր քու պատկերիդ ալ ետին,  
Անմեղութիւն մը անուշ՝ արժող անոր տեսքը պելճ. . . .

Զերդ գերասան մը միջակ որ կը մտնայ բեմին վրայ  
 վախէն՝ իր դերը խաղալ ինչպէս գիտէր, կրնար զայն,  
 կամ բարկացող մը շարժող մուկնութեամբ միմիայն  
 Զոր զայրութիւնը իր սաստիկ մերթ նըւաղիլ իսկ կուտայ:

Ես, անվրստա՛հ իմ վըրաս, կը թերահամ շատ անգամ  
 կրկնել ծէսերը սիրոյ մինչեւ վերջին կէտն իրենց,  
 եւ կը թուիմ կորուսած ըլլալ սիրոյս ուժը մեծ՝  
 Այնքան անոր զօրութեան տակ ընկճուած զիս կ'զգամ:

Ա՛հ, թող գիրքերս, այն ատեն, ըլլան համը այլ պերճախօս  
 իմ թարգմաններս ու սրտիս դատն ալ ուզին պաշտպանել  
 վարձքը իրենց՝ աւելի լաւ քան բերանս ըրու հոս:

Սորվէ՛ կարդալ ինչ որ սէրն աշտակող դըրեց զպտնօրէն:  
 Սէրդ այնքան նուրբ, այնքան լի է բընազգով ապահով  
 Որ ան կրնայ, այնպէս չէ՞, լըսել մինչեւ իսկ աչքով:

Ոմանք իրենց ծագումով կը պարծին, այլք՝ տաղանդով,  
 Հարստութեամբը՝ ասոնք և զօրութեամբը՝ անոնք,  
 Կան որ հազուստն իրենց նոր՝ թէեւ տղեղ, կ'ընէ սոնք,  
 Ոմանց բաղէն, դահն ու ձին կը կաղմեն փառքն ապահով:

Անձնիւրն ունի իր հաճոյքը՝ զոր կ'ընարէ այլոց դէմ, —  
 Սակայն ոչ մէկը անոնց ինձ համար է յօրինուած  
 Եւ կ'ըմբոշխնեմ ես վաշելք մը ամենէն գերազանց՝  
 Երբ բարիքներն այդ բոլոր մէկ հասի մէջ կը դանեմ:

Ինծի համար սէրդ է բա՛րձրը՝ ծընունդէն բարձրագոյն,  
 Աւելի ճոխ քան բոլոր ճոխութիւններն միասեղ  
 Եւ կը պարծիմ թէ քեզմով տէր եմ փառքին գերագոյն:

Եւ լսի թշուառ եմ քանզի կրնաս բախտն այս յորդաղեղ  
 Յանկարծակի օր մ'ինձմէ ամբողջապէս տունել եւ  
 Եւ ամենէն թշուառէն թշուառ ընել զիս յաւէտ:

Ի՞նչու աշնքան աղուոր օր մ'ինձ խոստացար ու ճամբար,  
Ձիս հանեցիր անկրկոյ՝ եթէ պիտի ամպերուն  
Թոյլ տալիւ որ զիս յանկարծ շրջապատեն և մընա,  
Քու հըրապոյրըդ անոնց խոնաւ ծուխին տակ թաքուն:

Բաւ չէ հիմա որ ճեղքես մըշուշն՝ որպէսզի վըրան  
Մըրրկահար իմ գէմքի՝ շորնան դաժան անձրեւներն,  
Ինչի՞նչ է պէտք միմիայն վէրքը բուժող բալասանն,  
Երբոր պատճառը անոր ան չի բառնար նսյն ատեն:

Քու ամչնալդ ալ երբեք դարման մը չէ իմ ցաւիս.  
Կը զղջաս դուն, բայց կորուսարս անով չի պղտիկնար.  
Հարսածողին վիշտը երբ հարուածէն է նըւաղ ծանր:

Բայց արցունքներն որոնցմով դուն իմ վըրաս կը հակիս  
Մարգարիաներ են սիրոյ աշնքան հարուստ՝ որ ամէն  
Նախատինքս վէրք ու հարուած անդարձօրէն կը սրբեն:

Ընդդէմ օրուան ուր գուցէ պիտի խոժոռ նա, յիս վրաս՝  
իմ թերութեանցըս համար և ուր քու սիրարդ դարձած  
Ըլլալով ուրիշա ու խոհեմ, պիտի բաշխած ինձ ըլլաս  
Սիրոյ նուէրըդ վերջին ու ինձ գոցած սիրարդ բաց:

Ընդդէմ օրուան ուր գուցէ անցնիս երթաս առջեւէս  
Իբր օտարի մ'առջեւէն՝ բարեւելով զիս հաղիւ  
Այն աչքերով որ եղած էին իմ վառ արեւներս  
Քու սչ-սիրոյդ հիմ ընող շատ մը խելօք, լուրջ հաշիւ:

Այդ օրուան դէմ՝ ես կանխաւ կը գօրանալ՝ սորվելով  
իմ քիչ արժէքս ու արդէն զի նկելով ձեռքս ինձի դէմ՝  
Որպէսզի դուն միշտ արդար ու անիրաւ ես ըլլամ:

Որ մեղքցուիմ ես՝ բայց դուն մընաս անմեղ, անխրոով,  
Քանի որ, ա՛հ, շեմ կրնար ամենափոքր փաստը տալ  
Թէ սիրուելու արժանի էր իմ սիրարս սիրահալ...

Դուն կը տեսնես իմ վըրաս տարուան ա,յն պահն՝ ուր դեղին  
Տերեւք կամ ո՛չ մէկ տերեւ եւ կամ քիչեր կը կախուին  
Յրտասարտու թուփերէն՝ երգչախումբէ՛ր քայքայուած  
Ուր դեռ երէկ կը լսուէր ձայնը թռչնոց դաշասաց:

Իմ վըրաս դուն կը տեսնես իրկունն օրուան մը՝ մեռնող  
Հորիզոնին վրայ, արփոռ,յն մայրամուտէն ետք անշող,  
Երբ կը տիրէ քիչ առ քիչ դիշերը սեւ, քո՛յր մահուան,  
Որ ա՛լ կ'ուղէ որ հանդէի իր ծոցին մէջ ամէն բան:

Կը տեսնե՛ս դուն իմ վըրաս վերջին ճաճանչն այ հուրի  
Մ'որ կը վառ,յի մոխրին վրայ իր թարմութեան երբեմնի  
Եւ կը մեռնի ա,յն շունչէն իսկ որ ապրիլ զինք կուտայ:

Տեսած բաներդ ա,յս ամէն թո՛ղ ամրացնեն սէրդ հիմա  
Եւ ընծային քու աչքերդ ա՛լ աւելի սիրելի  
Ինչ որ շուտով, շատ շուտով պիտի քեզմէ բաժնուի:

Ժամացոյցին վրայ սրտի երբ կը համբու՛մ ես ժամերն,  
Ու կը դիտեմ՝ մերկ լսյալն անկումը ժանա ցալդին մէջ,  
Երբ կը տեսնեմ՝ մանիշակն՝ հիւսա հակած յոգնաբեռն  
Ու ճերմակս | արծաթուած սեւ խոպոպները այն պերճ,

Այլիացած երբ իրենց տերեւներէն կը տեսնեմ  
Այն մեծ ծառերն որ էին հովանի մեծ հօտերուն  
Եւ կանանչ բերքը տմբան երբ կը գանեմ՝ աչքիս դէմ՝  
Որայ կապուած ու դադաղ դրուած դէմքով գեղնագոյն.

Կը մըտածեմ այն ատեն գեղեցկութեանը բախտին՝  
Որ պիտի ինքն ալ անցնի ինչպէս ամէն աղուոր բան  
Որք կը մեռնին՝ մինչ ուրիշ բաներ կեանքի նոր կուգան.

Ոչինչ կրնայ արգիլել ժամանակի գերանդին  
Դըպելու քեզ ալ՝ բացի քու սերունդէդ հարազատ՝  
Որ անոր դէմ պիտ' ելլէ երբ յարձակի ան վըրադ.

Իմ հայելիս պիտի զիս չըհամոզէ թէ ծեր եմ  
Այնքան ատեն որ դուն միշտ պիտի ըլլաս ծաղկատի.  
Բայց երբ վըրադ տարիքին տեսնեմ հետքերը դժխեմ  
Պիտի խորհիմ որ կրնայ մօտենալ մահն ալ ինձիս

Ձի քեզ պատող այդ ամբողջ գեղեցկութիւնն ոչ այլ ինչ  
է՛ ըստ քեզ արժանի յուսահանդերձն իմ սրտիս,  
Որ քու կուրծքիդ մէջ կ'ապրի, քու կողմինիս մէջն է մինչ,  
Ի՞նչպէս ուրեմըն կրնամ քեզմէ տարեց գանել զիս:

Ուստի, հոգի՛ս, հոգ տար քեզ՝ ինչպէս որ ես ինձ կ'ընեմ  
Ո՛չ թէ ինձի՛ քեզ հաւար, ե՛ս որ քու սիրտը ունիմ  
Եւ մանուկի մը պէս զայն կը պաշտպանեմ բախտին դէմ:

Եւ մի՛ կարձեր թէ երբեք պիտի կրնաս, ո՛վ սէրդ իմ,  
Սիրտըդ գանել վերըստին երբոր մեռած ըլլամ ես.  
Ետ չառնելու պայմանով դուն զայն ինձի տըւած ես:

Երբ ոսկորներըս փաշով ծածկած ըլլա, մահը բիրտ,  
Ու երջանիկ կեանքէս վերջ եթէ երկար ապրիս դուն  
Ու պատահմա՛րք դեռ կարգաս խեղճ տաղերը սիրողիդ,  
Դիր զանոնք դէմն այդ օրուան գեղեցկագոյն տաղերուն:

Եւ եթէ վար իսկ գտնես նրման ուրիշ շատերէ՝  
Պահէ իրենց մէջ պահուած անհուն սիրոյս պատճառաւ,  
Ու ոչ երբեք արժէքին՝ որմէ շատ բարձրը հարկա՛ւ:  
Քերթողներու վըրայ նոր պիտի քու միաքըդ գտնէ:

Խորհէ սիրով ա,յն ատեն, – «Եթէ մուսան իր մեծցած  
Ըլլար մեծցող դարուս հետ, բարեկամիս սէրը ծնէր  
Գեղեցկագոյն զաւակներ՝ էն աղուորին հաւասար:

Բայց քանի որ ան մեռած է և իրեն յաջորդած  
Են ուրիշ նոր քերթողներ՝ պիտի կարգամ լաւագոյն  
Իրենց ոճին պատճառաւ զանոնք եւ զինք իր սիրոյն:»

64

Երբ կը տեսնեմ սրբըւած ձեռքովն անգուծ ատենին  
Անցեալ ամբողջ դարերուն ճոխութիւնները հըպարտ,  
Աշտարակները դռող ինկած հողին վըրայ, արդ-  
եւ պըղինձն իսկ պղծըւած անձրեւներէն մոլեղին,

Երբ կը տեսնեմ ուղիւանն՝ որ զերդ գազան սովահար  
Իր օփերուն պետութեան կը լափէ հողը տակաւ,  
Եւ կամ՝ ցահաքն՝ որ քիչ քիչ կ'ընկրկեցնէ ծովն անբաւ,  
Այդպէս կորուստը մէկուն միւսին շահին եղած յա՛ր,

Երբ կը տեսնեմ ուժերու եւ փոխանցումը այսպէս  
Կամ սպառումը անոնց, -- այդքան աւեր ինձ կ'ըսեն  
Թէ իմ սէրս ալ պիտի օր մը ամփոփուի ատենէն.

Ու մտածումն այս վըրաս կը ծանրանայ մահուն պէս  
Ու ան կրնայ արտասուիլ միայն, աւա՞ղ, զի ունի  
Քանձ մ'ու անոր կորստեան վախը ամէն լոպէի:

Ըրէ՛ կրցածըդ ինձմէ խուսափելու համար ա՛լ,  
Գիտեմ թէ քեզ ունենամ պիտի ամբողջ կեանքիս մէջ.  
Շիջումին հետ քու սիրոյդ կեանքըսգանէ պիտի վերջ  
Քանզի այդ սէրը միայն կրնայ անոր սնունդ տալ:

Ուրեմըն ես չեմ վախնար տառապանքէն մեծագոյն  
Քանի որ կեանքըս պիտի փոքրագոյնին հետ դադրի.  
Ու չէ իմ բախտըս այնքան անդրթօրէն վշտալի  
Ձի կապուած չէ ան այստեղ քու քրմայքիդ խաղերուն:

Գուն չես կրնար զիս տանչել զիս լըքելով, զի վախճանն  
Ըլլար պիտի ան կեանքիս. երջանիկ եմ՝ յաւիտեան  
Սիրոյդ համար և յետոյ՝ իր պատճառաւ մեռնելուս:

Բայց ո՞ր նըսեհը փայլուն զերծ է բոլոր բիծերէն,  
Ձէ՞ որ կրնաս ուրիշին տուած ըլլալ սիրտդ արդէն  
Ու ես կրնամ դեռ սիրոյդ վրայ չունենալ տարակոյս:

Ո՛վ անուշ սէր, նորոգուէ՛ս Մի՛ թողուր քեզ բթանալ  
Իբր ախորժակ մը անյագ զոր յագեցումը այսօր  
Կ'ընէ մեռած զըրեթէ եւ որ միշտ նոր ու աղուոր՝  
Վերագտնէ պիտի վաղն իր ամբողջ ուժը դարձեալ՝

Կամ՝ աւելի. եղի՛ր միշտ նոյնը եթէ իսկ, ո՛վ սէր,  
Սոված աչքերըդ այսօր կուրնալու չափ լեցուցիր.  
Ջանա՛ վաղն ալ անոնցմով տեսնել անուշ դէմքը իր  
Եւ ծուլութեան մէջը մի՛ սիրոյ հոգին սպաններ.

Թո՛ղ այս դագարը տըխուր ըլլա՛յ ինչպէս ով կիանն՝  
Որ կը բաժնէ երկու ափ, ուր երկու նոր սիրահար  
Երջանկութեամբ յարածուն կուգան յուսալ միշտ զիրար.

Եւ կամ, ձմեռն ըլլա՛յ թո՛ղ, որուն դաժան տրտմութեան  
Մէջէն մեղի կ'երեւայ երեք անգամ աւելի՛  
Թանկագին դարձը գարնան եւ աւելի՛ ցանկալի.

Համայնակեր ժամանակ, կրծէ՛ ճանկերն առիւծին.  
Ստիպէ՛ հողն որ լափէ իր զաւկըները բոլոր.  
Վաւրագ վաղրին ալ խրլէ՛ դուն ժանիքները հըզօր  
Եւ իր արեան մէջ անմահ փիւնիկն աւրէ՛ վերստին:

Եղանակներն՝ անյօրից վրայ ըրէ՛ զըւարթ կամ՝ մըռայլ,  
Ո՛վ փութաջան ժամանակ. ըրէ՛ երկրին մեր հըսկայ,  
Գեղեցկութեանցն իր ամէն՝ ինչ որ հաճոյ քեզ կուգայ՝  
Բայց սա՛ ոճիրն ահա ելի թո՛ղ քեզ ըլլայ արդիլեալ. —

Ո՛չ, մի՛ նըշեր քու ժամերդ աղուոր ճակատին վրայ սիրոյս,  
Մի՛ փորեր հոն ոչ մէկ դիժ, եւ թո՛ւլ տո՛ւր որ ապագան  
Տեսնէ տիպար մ՛իւր վըրայ գեղեցկութեան, քաղցրութեան:

Սակայն եթէ յուեզոյնն ալ գործելով դուն տաս խոյս՝  
Իմ սիրականըս մընայ պիտի, ո՛վ ծեր ժամանակ,  
Տաղերուս մէջ թարմ յաւէտ, աւերներուդ հակառակ. . . .

21

Երբ ես մեռնիմ լա՛ց վըրաս ա՛յնքան ատեն միմիայն  
Որքան լսես զօղանջիւնն ա՛յն զանգակին սղբաձայն՝  
Ծանուցանող ամէնուն թէ ցած աշխարհն ա՛յս թողած  
Կ'երթամ բնակիլ որդերուն հետ աւելի՛ եւրս ցած :

Ո՛չ իսկ յիշէ՛ ա՛յս տողերն եթէ աչքիդ տակ ի՛յնան,  
Ձեռքն որ զանոնք դըրոշմեց, զի կը սիրեմ քեզ ա՛յնքան՝  
Որ յօժար եմ մեռնելու խոհանքիդ մէջ իսկ անուշ,  
Եթէ իմ յուշըս մտքիդ համար ըլլայ պիտի փուշ :

Երբ դուն կարդաս ա՛յս քերթուածն ու ես դարձած ըլլամ հող,  
Բերնէդ չելլէ թո՛ղ բընաւ իմ խեղճ անունըս եւ թո՛ղ  
Քու սէրըդ ալ կորսըլի իմ կեանքիս հետ կորսըւող :

Ձի կը վախնամ, կը վախնա՛մ որ ա՛յս աշխարհն իմաստուն  
Մահէս յետոյ կը ծաղրէ ինձի հետ քեզ ալ երբ դուն  
Ձրկրնաս ցաւըդ զսպել ու զա՛յն ցոյց տաս ամէնուն :

Սակայն վախ մի՛ ունենար, երբոր վըճիուն անյեղլի  
Հեռացուցած զիս ըլլալ այս աշխարհէն. մաս մը դեռ  
Կեանքէս մընայ պիտի հոս՝ տաղերուս մէջը անմեռ  
Զոր դուն պահես պիտի միշտ՝ իբր յուշածօն մը ինձի:

Եւ երբ կարդաս դուն զանոնք՝ պիտի գանես հոն ինչ որ  
Տուած էի քեզ կեանքէս. հողը կընայ առնել ես  
Իր իրաւունքն՝ հողը լոկ, քու իրաւունքդ է յաւէտ  
Լաւագոյն մասն էսթեանս՝ հողիս ու միտքըս բոլոր:

Այսպէս, մարմինն երբ մեռնի՝ կորսնցուցած պիտի ըլլաս  
Մըրուրը լոկ, ճճեաց կերն ու զոհը վատ դաշոյնին,  
Շատ չնչին բան որպէսզի դեռ մըտածես իմ վըրաս:

Իրենց մէջի նիւթերովն անօթները կը յիշուին.  
Պարունակեց անցաւոր կեանքըս սիրող իմ հողիս  
Եւ այդ հողին կը մընայ, զայն դուն ամբողջ հոս ունին:

Ոչ մարմարներն ու ոչ ալ իշխաններու ոսկեղօծ  
Յուշարձանները ապրին պիտի այնքան որքան այս  
Տաղերս ուժեղ, որոնցմով է որ պիտի դուն շողաս  
Լաւ քան քարերն որոնց տուաւ ատենը բիւր կեղա ու բոց:

Պատերազմներն երբ շրջած ըլլան շրքեղ արձաններն  
Ու հիմն ի վեր տապալած ամէն պարիսպ Արէսի,  
Ոչ սուրն եւ ոչ սըրավաղ իր կըրակները պիտի  
Կրնան սրբել աշխարհէս դոյութեանդ յուշը անծիր . . . :

Պիտի անվախ դուն դիմացն ելլես մահուան մոռացման,  
Ու պիտի գովքըդ հնչէ սերունդներու ախանջին  
Յրկատարումն աշխարհի և ցարարածըն վերջին.

Եւ այսպէս է որ մինչեւ արթընցընել պիտի դան  
Դատաստանի շեփորներն՝ ապրիս պիտի անվըթար  
Իմ տաղերուս և աչքին մէջ զոյգերու սիրահար . . . :

**Գ.**

**ՁԱՆԱԶԱՆ ԲԱՆԱՍՏԵՂԾՆԵՐ**



ԾՆԳՈՒՄ

Ես կախարութիւնն եմ Անկումին դէպի վերջն  
Որ մեծ ճերմակ Բարրարոսաց ետեւէն  
Կը նայի լուռ և կը հիւսէ տաղեր պերճ,  
Ոսկի ոճով՝ ուր՝ մեղկ լոյսեր կը պարեն . . .

Մենիկ հոգին կը թալկանայ ձանձրոյթով,  
Հեռուն կ'ըսեն թէ մեծ մարտեր կը մղուին,  
Օ չկրնալ այսքան դանդաղ իղձերով,  
Օ չուզել հոն ծաղկափթթել կեանքըդ սին:

Օ չկրնալ, չցանկալ քիչ մը մեռնիլ .  
Ահ խըմեցին — դեռ կը խնդա՞ս դուն, Պաթիլ —  
Կերան ամէն ինչ, ըսելիք բան չըմնաց . . .

Միայն քերթուած մը քիչ մ'ապուշ դոր կ'այրես,  
Միայն գերի մը քիչ մը ցովի լըքող քեղ,  
Միայն ճնշող սիրտըդ ձանձրոյթ մ'անիմաց . . .

## ԸՆՏԱՆԻ ԵՐԱԶՍ

Երազն ա.յս միշտ կը տեսնեմ՝ հողեթափանց, տարօրէն,  
կընօջ մ'ինծի անծանօթ. ինձմէ սիրուած, սիրող զիս,  
Որ ամէն հեղ ոչ նս.յնն է ոչ ալ տարբեր հիմնօրէն,  
Որ սահայն զիս կը սիրէ և կ'ըմբռնէ իմ հողիս:

Ձի կ'ըմբռնէ ան հողիս, որ լուսաւոր բա.յց միայն  
Իրեն համար կը դադրի մութ առեղծուած մ'ըլլալէ,  
Իրե՛ն միայն, ու արմս.յն իմ ճակատիս ջերմութեան՝  
Միմիայն ինք զովութիւն, արատաւելով, կը ցօղէ:

Թո՛ւլիս է արդեօք, թէ խարտեաչ, թէ շիկահեր. — չեմ գիտեր.  
Անո՞ւնն անոր. — կը յիշեմ թէ հնչեղ է, քաղցր ու հին՝  
Ինչպէս կեանքէն աքտորուած սիրեալներու անուններ:

Կը նրմանի իր նա.յուածքն արձաններու նա.յուածքին,  
Եւ ձայնը լուրջ, հեռալուր, խաղաղաւէտ, ունի շե՛շտն  
Ա.յն ձայներուն սիրելի որ լըռեցին առ յաւէտ:

## Ա՛՛՛, ՔԱՂՅՐՈՒԹԻՒՆ . . .

Ա՛՛՛, քաղցրութի՛ւն, քաղցրութիւն ու վերստին քաղցրութի՛ւն . . .

Հանդարտեցուր յուզումներն այդ ջրղածիգ քիչ մ'այլեւս . . .  
Մինչեւ իսկ խորն հաճոյքին՝ սիրուհին պէտք է, գիտես,  
երբեմն ցոյց տա, թրոջ մ'անդորրաւէտ ձեւը հեզ . . .

Եղի՛ր լըբուն, հեշատուն. զգուանրդ ըրէ՛ քընաբեր,  
եւ հաւասար՝ հաւաչներդ ու նախուածքներդ օրօրիչ,  
Տե՛ս, սիրախանձ այդ սեղմումն և հուսկ ցնցումն ալ լկիչ,  
Չեն արժեր լուռ ու երկար համբոյրն եթէ՛ իսկ խաբեր . . .

Բայց դուն աղու՛որս, ինձ կ'ըսես՝ թէ քու սիրտիդ մէջ ոսկէ,  
Հնչեցնելով փողն իր միշտ կը սուրա, կիրքը կարմիր,  
Չըզէ ազատ այդ պոռնիկն որ ուզածին պէս փրչէ . . .

Դի՛ր ճակատիս վրայ ճակատդ ու ձեռքիս մէջ ձեռքըդ դի՛ր,  
Ու երգումներ ըրէ ինձ զոր պիտի վայր մոռնաս  
Եւ մինչեւ լոյս արտասուենք, ո՛վ իմ սղտիկ անառակս . . .

## ՍԵՒ ՔՈՒՆ...

Սեւ քուն մը խորունկ  
Կ'ըյնա, կեանքիս վրայ,  
Քընացէք, յոյսեր,  
Տենչեր, քընացէք:

Քան չեմ տեսներ ա՛լ,  
Ձեմ յիշեր թէ ի՛նչ  
են բարին ու չարն...  
Ո՛վ տըխուր հէքեաթ:

Օրորոց մըն եմ  
Ձոր ձեռք մը կ'օրրէ  
Դամբանի մը մէջ.  
Լըռութի՛ւն, Լըռութի՛ւն...

## ԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ

Տէր իմ, սէրով զիս խոցեցիր,  
Ու վէրքը զիս կը մրմռայ,  
Տէր իմ, սէրով զիս խոցեցիր:

Տէր իմ, զարկաւ երկիւղըդ զիս,  
Եւ ալբուրքն հաս զեռ կ'որոտայ,  
Տէր իմ, զարկաւ երկիւղըդ զիս:

Գիտցայ թէ սին է ամէն բան,  
Ու փառքըդ իմ մէջ հաստատուեցաւ,  
Գիտցայ թէ սին է ամէն բան:

Խեղդէ՛ հոգիս գինիիդ մէջ,  
Կեանքըս հացիդ մէջը շաղուէ՛,  
Խեղդէ՛ հոգիս գինիիդ մէջ:

Ահա՛ արիւնս որ չըլաղեց,  
Ու միսս, անյարգ՝ ցաւին համար,  
Ահա արիւնս որ չըլաղեց:

Ահա ճակատս ամօթաշէկ.  
Աթոռա՛կ՝ սուրբ ոտուրներուդ,  
Ահա ճակատս ամօթաշէկ:

Ահա ձեռքերս որ ծուլացան,  
Խնկամանիդ ածո՛ւխ և խո՛ւնկ.  
Ահա ձեռքերս որ ծուլացան:

Սիրաբոս ահա որ զուր տրոփեց,  
Խաչի ճամբուդ մացառներուն.  
Սիրաբոս ահա՛ որ զուր տրոփեց:

Ոտքերս ահա, խեւ ճամբորդներ՝  
Վաղող կոչին քու շնորհիդ.  
Ոտքերս ահա, խեւ ճամբորդներ:

Ահա ձայնս ալ, խուլ ու խաբող  
Իմ մեղքերուս զղջման համար.  
Ահա ձայնս ալ, խուլ ու խաբող:

Աչքերս ահա, վրէպի ջահեր,  
Աղօթարցունք շիջման պատրաստ.  
Աչքերս ահա, վրէպի ջահեր:

Աստուած ներման և նուէրի,  
Ի՞նչ է այս հորն իմ մառցունքիս.  
Աստուած ներման և նուէրի:

Աստուած սոսկման և սրբութեան,  
Այս վրէժ մութ իմ սճիրիս.  
Աստուած սոսկման և սրբութեան:

Աստուած խինդի, խաղաղութեան,  
Կուրութիւններս, ահե՛րս ամէն.  
Աստուած խինդի, խաղաղութեան,

Քիտես ամբողջն, ամբողջը այս,  
Եւ թէ մարդոց է՛ն խեղճն եմ ես,  
Քիտես ամբողջն, ամբողջը այս.

Բայց, կուտամ Քեզ ինչ որ ունիմ:

## ԵՐԿԻՆՔՆ Է...

Երկինքն է, տանիքէն վեր,  
Այնքան ջինջ, անդորր...  
Մառ մը կա, տանիքէն վեր,  
Ճիւղով մեղմօրօր:

Ջանգը, երկինքին մէջ սա՛  
Կը թրթռա, մեղմիւ.  
Թռչուն մը, ծառին վրայ սա՛,  
Կ'ողբերդէ հեշտիւ:

Աստուած, Աստուած, կեանքն է հոն,  
Պարզ ու խաղասահ,  
Այս խաղաղ ժրխորը հոն  
Քաղաքէն կուգա, յի

— Ի՞նչ ըրիր, ի՞նչ ըրիր դուն,  
Որ կուլաս անվերջ,  
Ըսէ՛, ի՞նչ, ի՞նչ ըրիր դուն,  
Քու գարունքըդ պերճ...:

ՅՆՈՐՔԸ

Յընորքն անցաւ քաղաքէն ուր ամէն ինչ կը նիւնէ,  
Եւ իր մահճէն մարդը դուրս ցատկեց յանկարծ սարսուազին,  
Հեռուելու համար շիւ քառով ազուոր հըրէշին՝  
Որ սուտ երկինք մը ունի լալն աչքերուն մէջ սակէ:

Մեր, կին, տըղալ, — կը քալէ անտնց մաւմնոյն վըրայէն,  
Կ'երթալ առաջ դժպըհի, սեւեռարիբ, անըզգած . . .  
Իրիկուն է . . . Եկաւ ան, ա. հապիւ սեմը անցած  
Սալթաքեցան գանկերու վըրայ սաքերը իրեն:

Հըրէշն յայնժամ յանկարծուտա որսին վըրայ կը նետուի,  
Եւ ծառացած, ահուելի, ու հրճուանքէն սունալով՝  
Չալն կը խածնէ, կը հերկէ իր ճանկերովն երկաթի:

Բայց մարդն որուն կը հոսի արիւնն առատ ուղիներով՝  
Կը նալի միշտ երկնային աչքերուն մէջ Յընորքին  
Եւ կը մեռնի՝ յանջահերձ ու ժպտելով տակալին . . .

## ԿԸ ՍԻՐԵՍ ԱՅԳԸ ...

Կը սիրեմ այգը բսկտան՝ իր թիւմազարդ վարսերով,  
Բլրակները մանիշակ՝ տժգոյն շողով մ'սսկեզօծ  
Եւ աղմուկով մը թնդուն յանկարծաբաց վեղկը գոյ՝  
Որ կը խըմէ սլարտէզին այգաթրթիւ սիւգը ծով,

Կիրակնալոյս առտըւան մը մեծ-փողոցը գիւղին,  
Կոմս՝ առսւակին մէջ ծըռած զոր արշալոյսն է երփներ,  
Աղջիկը ձութ ակռայով, տերեւը թաց ցողով դեռ  
Եւ մանկական աչքերուն յտակ բիւրեղն երկնային:

Կը նախընտրեմ բայց հոգի մ'ըստուերին մէջ ծնրադիր,  
Աշնանագեղ անտառներն ու իրենց բոյրը թըջած  
Եւ ճամբան ուր, իրիկուան, կ'անցնի կառք մը յամբընթաց,

Յետոյ լուսինը ցաթած պատուհանէն քողակիր,  
Չեռք մը տժգոյն, յամբարար և քաղցրօրէն փայտալուն,  
Տրտում հուրքով մը լեցուն երկու մեծ աչք ու ամէնուն

Վըրայ ձայն մ'որ հեծկլտայ կ'ուզէ... բայց չի յանդգնիր:

## ԴԻԻԹԵՐԳ

Վըհուկ Գիշեր, ով անուշ և մենակեաց դուն Տիկին,  
Շրջանկարը ամբողջ, իր սըրինգովն եղէգեաւ,  
Քեզ գրկարաց կ'ընդունի, և մերկ ոտքերդ բլբլին վրաւ,  
Պատճառ կ'ըլլան սր սարսուռ, յոգնարեկ սիւտը հողին...

Թափթըլեւում մասներէն իր դըրասանգը ծաղկէ՝  
Ձով թեւերուդ մէջ իրկունը երազի կը պառկի.  
Արեւին տակ մեղկացած հողին՝ մսկոտ՝ կը յառնէ  
Եւ կը կապէ ըի վարսերն աղբիւրին մէջ Արցունքի...

Անդորրաւէտ դաշտերէն դիւղայիք ետ կը դառնան՝  
Վերջալոյսէն տոնելում յառէրժութեան շեշտ մը լալն  
Եւ Տրամութիւնը կ'անցնի՝ ջուրերուն մէջ անխըռով  
Տարտամօրէն ցոլացած երկինքն աղօտ շնչելով...

Վերջին ձայներն են ճամբուն, և կը մեռնի օրն ահա...  
Քեզ կ'սպասէ, ով Գիշեր, հողին ծաղկանց հարսնեւոր.  
Նախիրն արդէն պառկեցաւ, արտը թմրած կը քնանաւ,  
Եւ աղախինը գոցեց բակին դուռները բոլոր...

Կուրծքիդ վըրա, կը շողա, մազնիսափա, յ լուսընկան  
Որուն ի տես՝ համբարուն կը վէտվէտէ կընիւններն,  
Եւ ինչպէս ծովն որ կ'ուռի դէպ՝ իր միսթիք գէ՛ւքը՝ վերն,  
Մեր երազներն ալ հեծող դէպի անոր կ'ա՛րատնան . . .

Երկինքին տակ՝ ժախը լուրջ և ներդաշնակ է նոյնքան . . .  
Հեռատարած մութն ամէն գիծի կուտա, վեհութիւն,  
Եւ մարդ՝ մեղմիւ գիտակից նըշաններուն բնութեան՝  
Կ'ըզա, տակաւ աղօթքին յառնումըդըն աչքերուն . . .

\*  
\*\*

Քաղաքն հեռուն կը խունէ իր տանիքները անթիւ . . .  
Առանձնակեաց, ցցուելո՞ այդ կոյտին վրա, անանուն,  
Յիշատակները միայն, կարծես մէյակէկ մեծ հովիւ,  
Կանգնած այնտեղ՝ կը յայտնեն անոր հողին մշտարթուն . . .

Կը բացուի վիհն աստղալից՝ արշաւին դէմ մըտածման,  
Եւ միտքն՝ որուն կը խօսին շըփոթ ձայներ անծանօթ՝  
Ամպերուն մէջ կ'ունկնդրէ, դարմանահար և սարսուտ,  
Յաւերթութեան անցքը լուռ, սրպէս սեւ գետ մ'անսահման . . .

Արբեցութիւն . . . Երկնաբարձ ձեւքեր . . . Թըռիչ մոլորուն  
Քլխու պըտսյտ պատճառող համբոյրը լուռ Անհունին . . .  
Եւ մեր ճակատին ետեւ միշտ յամառող մեծ Տենչը հին . . .  
Առհաւական խրոխտանքն Իգարոսի թռուներուն . . .

Մեկնամ խորունկ միջոցէն՝ սրբազան հով մը ահա  
Հասուն պըտուղը կանանց կ'անջատէ ծանր արդանդէն.  
Մինչ մեծ հողիք, հեռուէն երբ դայն կ'զգան որ կուգայ,  
Կ'այրին որպէս լեռներու վրայ նշաններ բոցեղէն . . .

Կ'պղտնեմ քեզ, ով Գիշեր մարգարէից և հովուած,  
Ով դուն մայրը մեծ երկանց, քողերով սեւ ու երկար,  
Որուն յաւթի ծոցին մէջ, շարշարանքով հաւասար,  
Ստեղծագործ առն ու կնոջ ճիղը մարմին է առած . . .

Վսեմ Գիշեր . . . Վեհակերտ սրբատուն բիւր գաղտնիքի,  
Գիշեր որ քոյրն ևս Մահուան, անոր նըման անթափանց,  
Որիէտի ու Իսիսի Գիշեր, պաշտեալ դիցուհի,  
Դուն՝ նախամայրը ծովուն և անտառին մըթապանծ . . .

\*  
\*\*

Աստուածային ալ Գիշեր, կոյս անարատ ու զըթած,  
Որ կ'արծարծես սէրը միշտ քու ժըպիտովըդ մըթին,  
Որ կը դընես քու կապոյտ ձեռքերդ վըրան մեր որտին  
Եւ կը բերես Քունն անմեղ՝ վերարկուիդ տակ պահած . . .

Միմիայն դուն ամօքել զիտես ցաւերը գաղտնի  
Անոնց զոր, ա՛հ, կը տանջէ խարէութիւնն առօրեայ.  
Կ'այրի ճակատը անոնց, և մութ վարսերըդ ահա.  
Անոնց հողին մինակ է, և ա՛հ թիւերդ հողանի . . .

Եւ ա՛յ անձնիւրն, իր անարգ դիմակը վար առնելով,  
Թաւուտքիդ մէջ և անշարժ ոսկի բիրին տակ բուին,  
Կը պատոցնէ իր սրտին վըրայ ճըպոտ մը գինով  
Եւ իր հոգւոյն մէջ կրթա), գ՛ա,յլ եւս ազատ, հրճուագին:

Մինչ զդայնոտ թռչունն ալ, սաղարթուտին խորերէն,  
Տրտում թռչունը՝ որուն խաւարն հրաւէր կը կարդա,յ,  
Պարտէզներուն մէջ թափուր ուր լոկ տերեւք կը տրոփեն,  
Կը կա,յլակէ սիրան ամբողջ հեծկլտանօք բիւրեղեա,յ . . .

Կէս գիշեր է . . . Զարդարուն եկեղեցի մըն է երկինք.  
Ոսկիօերկաթ տառերով Գիրքը այնտեղ կը փա,յլի.  
Ու կը լուծուի մեր մարմինն ու եթերին հետ կը թռինք . . .  
Ով լըռութեան կոհակներ միջոցն ի վար ամա,յի . . .

Եւ շնչելով ծաղիկներն իրկուններու հրաշագան,  
Երազն արդէն, գըրկըւած էլէնայէն, կը մեկնի  
Մինչեւ հեռու, հեռագոյն ծովերն մարդուն մըտածման՝  
Իր կառքին վրայ ո՛ր լըծուած է զոյգ մը սեւ կարապի . . .

Գիշեր, քու սուրբ օտքերէդ կ'անցնի սարսուռ մը հողին.  
Սեւարծաթեա,յ քու բաժակդ է խորութեանց պահարան.  
Կը ժայթքեցնես մեր հոգւոյն ծածուկ գանձերը համայն,  
Եւ ես գքեղ կը պաշտեմ վասն ա,յս երբեակ խորհուրդին:

Վըհուկ Գիշեր, ով անուշ, ով մենակեաց դուն Տիկին . . .

## ԻՐԻԿՈՒՆ

Իրիկուն մէ շատ անուշ, կընող դէմքի մը նըման .  
Իրիկուն մը տարօրէն՝ ծաղկած ձմրան վրայ դժնէ,  
Որուն զգուանքը, ծըվուն լսյս-ստուերին մէջ, կ'իջնէ՝  
Աղուափափուկ ծուէններով հողւոյն վերայը վըրան . . .

Հրեշտակաւորացի կանանչներ, վարդերանդներ անարխն . . .  
Հեռուն՝ Կամարն Յաղթութեան կը թաշտահայ, կ'անդըծուի,  
Եւ գիշերն որ կ'ողողէ խոր Արեւմուտքը ծաւի՝  
Ջիղերուն վրայ ցաւագին կը հեղհեղէ թմրութիւն . . .

Ամսուան մէջ սեւ հովին և մշուշին մահերգու՝  
Թոշնած աշնան թերթիկներն արդէն ինկած են գետին .  
Երկինքն անամպ, գունազեղ կ'սպառէ ներկը յետին . . .

Ընթանալով առջեւէն անցելարոյր տուներու,  
Ես կը շնչեմ հոգեւին հոտը ծաղկիս դիւթական . . .  
Իրիկուն մէ, շատ անուշ, կընող դէմքի մը նըման . . . .

0192

## ՄԱՐՍԸԻՆ ՏԷՊՈՐՏ-ՎԱԼՄՈՌ

### ՍԱԱՏԻՒ ՎԱՐԴԵՐԸ

Այս առառ թեզ բերել ուղեցի վարդեր  
Բայց ծոցըս այնքան շատ էի լեցուցեր  
Որ գօտիս պարփակել զանոնք չը կրցաւ :

Փրթեցաւ նեղ գօտիս : Հովին մէջ թըռան  
Իմ վարդերս ու գացին ինկան ծովուն վրան  
Ու չուրին հետ անդարձ հեռացան տակաւ :

Ալիքներն անոնցմով վառեցան կարծես :  
Գիշեր է . բոյրն անոնց կուգայ ըզյետտէս .  
Եկ շնչէ իմ վըրաս անոնց յաշն անբաւ . . . :

1942

120

# ԱՊԱՍՏԱՆ

Պիտի տանիմ, ես տանի՛մ պիտի պլասակըս թոշնած  
Հօրըս պարտէզն ուր ամէն ծաղիկ նորէն կը վառլի.  
Երկար ատեն հոն պիտի թափեմ հոգիս դետնամա՛ն,  
Հա՛յրըս գաղտնի դարմաններ ունի ամէն մէկ ցաւի:

Պիտի երթամ, ես երթա՛մ ըսել լացովն աչքերուս.  
«Տառապեցայ, նայէ՛ ինձ» Պիտի նայի երեսիս,  
Եւ հակառակ շատ փոխուած, դէշ ամբու՛նած ըլլալուս՝  
Քանզի հայրս է, վստահ եմ, նորէն ճանչնայ պիտի զիս:

Պիտի ըսէ. «Այդ դո՞ւն ես, դուն խեղճ հոգի վշտացեալ  
Հողը միթէ կը վախի՞ քաղերուդ տակ ուշացիր.  
Անուշ հոգի, ես Տէրն եմ, պէտք չէ առելըս դողալ.  
Ասիկա տունդ է քուկին, այս խմ սիրտս է, ներս մըտի՛ր»:

Ո՛վ գըթութիւն, քաղցրութիւն, ապաստան սուրբ, ո՛  
հայր խմ,

Քու զաւակիդ որ կուլար լըսեցիր լացն հեռաւոր.  
Քեզ ըստացած եմ արդէն քանի որ յոյսըդ ունիմ  
Եւ քանի դուն ալ ունիս կորսընցուցածըս բոլոր:

Դուն չես նեաներ այն ծաղիկն որ չէ առելըս սիրուն.  
Երկրի համար այս սճիրն երկընքի մէջ կը ներուի.  
Պատուիրազանց քու զաւակիդ անէ՛ծք չըտաս պիտի դուն՝  
Քանզի ոչինչ ան ծախեց, արու ամէն բան ձրրի:

## ԲԱԺՆՈՒԱԾՆԵՐԸ

Մի՛ գըրեր գունս Տըխուր եմ, ու կ'ուզէի մեռնիլ ա՛լ,  
Ազուսը ամառն առանց քեզ՝ սէրն է առանց խնդ-տխեան,  
Ես ծալլեցի բազուկներս որ չեն կրնար քեզի գալ.  
Զարնել սրտիս՝ դամբանի՛ ը զարնելու է նրման,

Մի՛ գըրեր:

Մի՛ գըրեր գունս Վարժը ինչ՛ մենք մեռնելու մեր աչքին,  
Հարցուր միայն Աստուծոյ... սրտիդ՝ սիրելըս ըզքեզ,  
Քա. լըռութեանըդ խորէն լըսել թէ զիս կը սիրես՝  
Առանց աշխտեղ ելլելու լըսել է ձայնն երկնքին,

Մի՛ գըրեր:

Մի՛ գըրեր գունս կը Վախնամ քենէ. մտքէս կը վախնամ,  
Պահած է ան ձայնիդ յուշն որ կը կանչէ զիս յաճախ...  
.  
.  
.  
.  
.  
.  
.  
.  
.  
.

ԱՂԱՉԱՆՔ

Ահ, գիտնայի՛ք թէ մարդ ի՛նչպէս  
Կուլայ մինակ, անընտանիք,  
Երբեմըն գէթ իմ փողոցէս  
Գուք կ'անցնէիք՝

Գիտնայի՛ք թէ կուտայ ինչեր  
Տըխուք հագույն նայուածք մը ծով՝  
Կը նայէիք փեղկէս ի վեր  
Իբր գիպուածով՝

Թէ գիտնայի՛ք ի՛նչ բաղասան  
Կ'ըլլայ սրտին սրտիկ մը հեղ  
Կը նստէիք սեմիս վըրան  
Քրրոջ մը պէս՝

Թէ գիտնայի՛ք ձեզ համար սէրս  
Եւ թէ կուգայ ի՛նչքան խորէն՝  
Թերեւըս իսկ կուգայիք ներս  
Շատ պարզ օրէն՝

## ԱՉՔԵՐԸ

Կապոյտ կամ սեւ, սիրուած ամենքն, ամենքն աղուոր,

Անթիւ աչքեր այգը տեսան.

Անոնք հիմա կը քնանան դամբանին խորն

Ու կը ծագի դեռ լոյսն օրուան:

Հոս՝ դիշերներ, ցերեկներէն աւելի քաղցր,

Հըմա, յած են անթիւ աչքեր.

Աստղերը միշտ կը հըրդեհեն երկինքը բարձր

Ու աչքերն են մութով լեցուեր:

— Կորսնցուցի՞ն մի՞թէ անոնք նա, յու ածքն իրենց.

Ո՛չ, կարելի չէ ատիկա.

Մէկը անշուշտ անոնց դառնալ հըբամայեց

Չտեսնըւող վայրի մը վրայ:

Եւ ինչպէս որ մեզ կը թողուն աստղունք մէկնող

Բայց կը մի՞մնան երկինքի մէջ,

Ունին բիրերն ալ վերջալոյս մ'ըստուերաշող

Բայց մահը չի՛ տար անոնց վերջ:

Կապոյտ կամ սեւ սիրուած ամենքն, ամենքն աղուոր,

Բացուած անհուն ու տարօրէն

Այգի մը վրայ, մի՛ւս կողմէն դամբանին խոր

Աչքերը գոց՝ դեռ կը տեսնեն:

ԱՐԵՒՆ ՈՒ ԵՐԿԻՐԸ

Ձմեռ ատեն կալա, երկիրն.  
Արևը մեզմ, ամ գոյն ու պայ,  
Ուշ կը հասնի՝ գէշ ժամագիր,  
Ու գէշ սիրող՝ կը մեկնի վայ:

Սէրը անանց արխար է շատ.  
— Արե՛ւ, սիրե՛նք իրար: — Փորձե՛նք,  
Երկիր, ո՛ւր են վարդերդ. առատ.  
— Ասող, ո՛ւր են քու շողերդ. աննենգ:

Ան պատըրուակ մը կը փնտռէ,—  
Կարկուտ կամ հով, թեթեւ մէկ ամպ,  
Եւ ըսելով՝ ա՛լ գիշեր է,  
Ձա՛յն կ'ստեղծէ իր հեռացմամբ, —

Ձերդ սիրահար մ'որ օրէ օր  
Կ'ազատէ սիրան իր օղակէն  
Եւ զի չունի ա՛լ խօսք մը նոր՝  
Կը հեռանա, արագօրէն:

Ես տասներկու տարու էի, ան տասներկուց,  
 Գեղահասակ էր անիկա, ես մանրակազմ,  
 Իրկունն իր հեռ խօսակցելու համար ազատ  
 Կ'սպասէի որ մայրը դուրս ելլէ առաջ,  
 Յետոյ ակոռս ակոռին քով կը քշէի,  
 Իրկունն իր հեռ խօսակցելու համար ազատ:

Քանի՛ դարուն անցան գայլին ծաղիկներով .  
 Որքան՝ հուրեր մարած են արդ, և գոց՝ դամբանք . . .  
 Մարդ կը յիշէ՞ թէ ատենօք սիրտեր կալին,  
 Թէ ատենօք կալին կարմիր, ճերմակ վարդեր,  
 Ան կը սիրէր դիս, ես ալ զինք, Մենք զս.յգ մ'անբիծ  
 Տըղաք էինք, զս.յգ մը բուրում, զս.յգ մը ճաճանչ:

Տէրն ստեղծած էր զինք հրեշտակ, հուրի, դշխոյ,  
 Քանզի ինձմէ աւելի մեծ էր անիկա՝  
 Եունչ չառներով գլխուն հարցում կը տեղալի,  
 Լոկ հաճոյքին համար «ինչու» միշտ ըսելու,  
 Եւ մերթ կ'ըլլար որ վախնալով ան փախցընէր  
 Աչքը աչքէս՝ որ մըտածել կուտար իրեն . . .

Տոյց կուտայի իմ գիտութիւնըս մանկական,  
Խաղալիկներս, իմ մեծ գնդակս, հողըս թեթեւ,  
Հըպարտ էի լատիներէն դաս առնելուս.  
Փետրոսիս հետ՝ Վիրգիլիոս ալ կը բանայի.  
Ոչինչ երկիւղ կ'աղդէր ինծի և ոչ ալ ցաւ,  
«Հարըս, գիտե՞ս, զօրավար է», կը գոչէի:

Կիներն ալ մերթ պէտք կ'ունենան լատիներէն  
Ընթեռնելու, զոր կը հեղեն անըջադին,  
Թարգմանելու համար աղօթք մ'եկեղեցին՝  
Կը ծըռէի ես իր գրքին վրայ յաճախ.  
Հրեշտակ մը հոն վըրանիս թեւն իր կը բանար,  
Կիրակիներն Եկեոցէի երբ կ'ըլլայինք:

Ան կը զարցէր ինծի համար. «Տըղայ է դեռ».  
Ես՝ յարդանօք զինք «Օրիորդ Լիզ» կը կոչէի,  
Սաղմոսի տող մը մեկնելու համար, յաճախ  
Եկեղեցին կը հակէի իր գրքին վրայ,  
Այնպէս որ ո՛ր մըն ալ տեսար դուն, ո՛վ Աստուած,  
Որ իր վարդ այտն իմ հուր շրթանցըս հըպեցաւ:

Մատաղ կեանքին շատ շո՛ւտ ծայկած դուք տարփանքներ,  
Դուք աղօթքանն ու աւաւտան էք մեր սրտին.  
Հըմայեցէ՛ք տըղան, անճառ դուք հիացքներ,  
Եւ երեկոն երբոր ցաւին հետ ժամանէ,  
Հըմայեցէ՛ք դեռ մեր հողին ըղմայլահար,  
Մատաղ կեանքին շատ շո՛ւտ մեռած դուք տարփանքներ:

ՀՆՁԵԱԿՆԵՐ ԿԵԼԵՆԱՅԻ ՀԱՄԱՐ

Ահա՛ ամիսը Ապրիլ ուր սքանչելիքն ա՛յն ծընաւ՝  
Որ վըկան է երկրի վրայ գեղեցկութեանն երկընքի,  
Պայծառ արե՛ւ աչքերուս, անմեղութեան հայելի՛,  
Որ զերդ փիւնիկ մը կ'ապրի, շունի նըմանն իր բընաւ:

Ան մեխակներ, շուշաններ, ինչպէս և վարդն հըրսոցեղ  
Իրեն օրսոց ունեցաւ, ա՛յս ամսըւան մէջ սիրուն,  
Ծընունդն անոր դիտեցին աստուածք և նոր Բընութիւնն  
Ու կերակրեց Սէրը զա՛յն մեղրով մը քաղցր ու զօրեղ:

Մուսայք ամէն, Ապոզոն և Շընորհներն, էին հոն  
Շուրջը մահճին, սփռելով բուս-բուս ծաղիկ ու կսկսն  
Վըրան փաքրիկ հրեշտակին: Ա՛հ, ա՛յս ամիսը ինձմէ

Կը պահանջէ որ կանդնեմ խորան մը որ սուրբ ընէ,  
Օգնութիւնովը Սէրին, Ապրիլի օրն իններորդ,  
Հարիւր հեղ թանկ աւելի՛ քան, ս'վ իմ կեա՛նքըս, քո՛ւ օրդ:

ՀԱՄԲՈՅՐԻ ՄԸ ՄԷՋ՝ ԱԼԵԱԿՆ...

Համբարս, յրի մը մէջ՝ ալեակն իր վիշտեր  
Կ'ըսէ ծովեզեր.

Իբրեւ ըստփանք վարդերուն վա, յրի  
Ա, յգն արցունք տնի.

Խորունկ հեծեծանքն իրիկուան հովին  
Կը լըսէ նոճին,

Ինչպէս բեւեկնին՝ վշտալից վուսուն  
Ա, զաւնիններուն.

Երբոր ամէն ինչ քուն է՝ ցաւէն զատ,  
Կահակաց շնչատ.

Կը սրամէ պատճառն իր ամգունու թեան  
Տժգոյն լուսընկան.

Քու ճերմակ գ'ըէթդ, ով Ա, յա-Սօֆիա,  
Կը խօսի ահա,

Կապոյտ երկնից հետ, որ անբժախտ՝  
Կ'բացուի Աստուծոյ.

Ծառ ու գերեզման, ապառաժ, ալեակ,  
Ծաղիկ ու տաարակ,

Ամէն ինչ, յասդիս, մէկը տնի իր  
Սրտին ունկնդիր . . . .

Ես՝ առանձին եմ, և ինձ ոչ մէկ բան  
Կուտայ պատասխան,

Ոչինչ, բայց միայն ձայնըդ տրամահոս  
Մութ Ելլեապոնտոս . . . .

## ԺԻՒԼ ՐԸՆԱՐ

### ԱԼԻՔՆԵՐՆ ԵՆ ԿԱՐԾԵՍ ...

Ալիքներն են կարծես կոյա մը բարձերու ջրբեղէն,  
Այնքան ճերմակ փրփուրնին, դընայքնին յամր է այնքան,  
Կը նառէ ծուփ-ծուփ ասուպ մը կոհակի մէջ ամէն:  
Անկողինէ մ'աւելի՛ քաղցր է նաւուն մեր վըրան:

Մոլն հարազատ մարբուժեամբ, գիշերն իր մէջ կը կրկնէ,  
Ինչպէս ըմբիշ մը յագնած՝ կ'ընկրկի հովը հիմա,  
Եւ առազաստը կալմին ղերթ շրջադղեստ մը կ'իյնայ,  
Կը ճողփայ փոքր հեւքերով կեանքը մեր մէջ, դուրս մենէ:

Մինչեւ լուսին ճաճանչեայ ճամբայ մը նեղ կ'երկարի:  
Սիրտը ի դուր կ'որոնէ իր մէջը հեաք մը քէնի:  
Քունը կուղայ, Կը լըռեն նաւաղք, ամէն աղմուկներ:

Իր գլխուն տակ տախտակին պաղը ա՛լ չի ըզզար մարդ:  
Կրնայ մեռնիլ մարդ ալլեւս: Մոլն է այսպէս տօնազարդ  
Եւ սահող նաւն հնձրւած ծաղկի դէզեր կ'առնէ վեր:

ՄԻՇԷԼ-ԱՆԺ

Ինչ տըխուր է քու դէմքդ, և ճակատդ՝ ինչ վըտիտ,  
Ով վըսեմ Միշէլ-Անժ, քարակոյի ալեփառ.  
Ձը ճանչցան աչուրներդ արաստուքը ի սպառ.  
Տանդէին պէս կարծես չունեցար բնաւ ժըպիտ:

Կաթով մը շատ ուժեղ գիեցուց քեզ Մուսան.  
Արուեստն էր միակ սէրդ ու վարեց կեանքդ համակ.  
Վաթսուն ամ սուրացիր մարդերու մէջ երբեակ,  
Սիրտդ առանց դընելու դիրգ սրաի մը վըրան:

Հէք Պուօնարօթթի, մէկ հրճուանք լեցուց քեզ,  
Մեծութիւն մը խորունկ դրոշմել մարմարին,  
Եւ հըզօր իբր Աստուած՝ վախցընել անսր պէս:

Այդ է որ՝ երբ մըտար օրերուդ մէջ վերջին,  
Ճերմըկած բաշիդ տակ խոնջ առիւծ ծերունի՝  
Ընդերկար դուն մեռար՝ ձանձրօթով, փառքով լի:

## ՀԱՆՐԻ ՏԸ ՐԷՆԵԻԷ

### ԳՐԻՍԻԼԼԱ

Մինչեւ բերանը լեցուն բաժակին ժամն երբ հասնի,  
Աստուածուհի, սընարիս քով ինձ տեսնել թո՛ւ մի տար  
Յետամընայ ժամանակն՝ որ առանց դո՛յղըն ցաւի,  
Երկար կեանքի մը կուգա՛յ կարել անպէտ թելն երկար...

Կը նախընտրեմ, զինէ Սէրն, Աւաղ, ասեց ան զիս միշտ  
Եւ ես զխեղձ շատ աղէկ թէ ա՛յդ անգութը արգէն  
Կը փախաքի աղեղին հուսի հարուածովը իր ճիշդ  
Կարծիր հողին վրայ թափել սրտիս արխնը ամէն...

Ոչ, իրիկուան մօտ կ'ուզեմ՝ որ երեւնա՛յ աչքիս գէ՛ւ  
Իմ Մանկութիւնս՝ գեղեցիկ, անձայն ու մերկ, ժպտաղէմ,  
Վարդ մ'ունենա՛յ ձեռքին մէջ և զո՛յն փետտէ ջուրին վրայ...

Մըտիկ կ'ընեմ ջուրերուն լացած սղջո՛յնը վերջին,  
Եւ բընաւ պէտք չըթողլով մահուան նետին, մանդաղին՝  
Աչքըս գոցած կը մտնեմ գիշերին մէջ ընդերկրեալ...

ՀՆՉԵԱԿ

Բան մը շունիս՝ դինքը ինծի յիշեցնող,  
Ոչ լուսանկար, ո՛չ ալ վունջ մը մազերէն,  
Գրութիւնէն շունիս՝ ոչ իսկ երկու տող .  
Ահ, մէկըղմէկ մե՛նք կ'առէինք դառնօրէն :

Ես կոչա էի միանգամայն և նուազկտ .  
Ան բոցի պէս վառվրուսն էր ու դաժան :  
Ո՛վ տարարազդ մարդու մը սէրը հեւքոտ  
Սիրուհւոյ մը սրտին վըրայ անարժան :

Եւ ահա օր մ'ալ թողուցինք մե՛նք զիրար ...  
Երջանկութեան օրերէ ետք անհամար,  
Համբոյրներէն յետոյ ու բիւր լացերէն,

Ձերդ դէմ առ դէմ կեցած երկու սասնիկ  
Որոնց ոխը ա՛լ զիրենք չըզօրացներ  
Ու կը թողուն սուրբին իյնալ ձեռքերնէն . . . :

ԱՆԿՈՐՆՁԵԼԻ ԲՈՒՐՈՒՍԸ

Երբ Լահորի վարդը՝ ծաղիկ արեւի,  
Իր հոտաւէն սրտէն լեցուց շիթ առ շիթ  
Սրուակը կառ և կամ բիւրեղ կամ ոսկի,  
Կրնաս պարպել զայն աւազին վրայ առջիւղ:

Ի զո՛ր պիտի գետերն ու ծովն ողողեն  
Նեղ սրբարանն որ բանաարկեց զայն իր մէջ.  
Ան կը կտարի՝ չըզատուելով իր բոյրէն  
Եւ իր փոշին իսկ կը պահէ՛ զայն անվերջ:

Քանի որ իմ սրտիս վէրքէն մշտաբաց  
Դուն կը հասիս նոյնպէս, հեղո՛ւկ երկնային՝  
Ո՛վ սէր որ զիս ըրիր առող իր գերին,

Ներե՛նք իրեն և ըլլա՛յ ցաւս օրհնըւած.  
Մարդոց ժամէն, ժամանակէն ալ անդին՝  
Սիրտըս պահէ պիտի այս բոյրն անմեկին:

ՀՆՉԵԱԿ

Ինչպէս գաղանիք մը հողիս, խորհուրդ մ'ալ կեանքս է լըցած  
Յաւերժական սէր մ'անհուն զոր երկվայրկեան մը ծընաւ .  
Յաւըս անյոյս էր՝ ուստի չը յայտնեցի զայն բընաւ  
Եւ զայն տըւողն ալ երբեք չունեցաւ ոչ մէկ կասկած :

Ես միշտ, առաջ, իր քովէն պիտի անցնիմ՝ աննշմար,  
Միշտ իր մօտիկը թէպէտ՝ բայց մենաուր յախտեան,  
Եւ աշխարհի վրայ ընեմ պիտի շրջանըս լըման՝  
Ոչինչ խնդրած և ոչինչ ալ ըստացած ինձ համար :

Մինչդեռ ինքը, շատ անուշ և թէեւ շատ ալ տղու,  
Պիտի երթայ իր ճամբէն, անխոյժ, առանց լրտելու  
Սիրոյ մբմունջը յառնող իր գայլ երուն հեաքին վրայ :

Հաւատարիմ և հըլու իր սուրբ պարտքին խստամբեր,  
Պիտի ըսէ, երբ կարգայ իրմով լեցուն այս սողեր,  
— Ո՞վ է այդ կինը արդեօք և չըպիտի հասկընայ :

ԿԱՐԾԵՄ ԹԷ ԶԻՍ ԾՆԱԾ ԱՏԵՆ

Կարծեմ թէ զիս ծնած ատեն  
Մեծ ծախք մը չէ ըրած Աստուած  
Եւ թէ այս սիրան ինձի տըւած՝  
Ծեր էր առջի մէկ վայրկեանէն :

Խնայասէր՝ տեղաւորեց  
Ան մանուկի իմ կուրծքիս տակ  
Գործածուած սիրան անձի մը մեծ,  
Սիրտ մը մաշած, սիրտ մաւերակ :

Հաղար կուռ տեսած է ան,  
Ունի վըրան շատ մ'ըսպիններ,  
Եւ սակայն չեմ հիմա գիտեր  
Թէ իր վէրքերն ո՛ւրկէ կուզան :

Ան կը պահէ յուշերն իր մէջ  
Ինձ անձանօթ յուզումներու,  
Բոցեր՝ ու մարած, երազներ՝ ու շէջ,  
Այգե՝ ու որանք չեղան աստու :

Կը բորբոքի տենչանքներով  
Քեղեցկուհեաց համար անգոյ,  
Կը շնչէ բոյրն ամենաթով  
Իմ չըճանչցած երկրիս սիրոյ :

Օ՛ դերագոյնն ամէն ցաւի.  
Օ՛ տառապանքն այս սոսկալի.  
Սիրել, սիրել խենդերու պէս  
Եւ չգիտնալ ինչ կը սիրես :

ՉԸԿԱՅ ՈՉ ՄԷԿ ԵՐՋԱՆԻԿ ՍԷՐ

Չի մընար բան մ'երբեք մարդուն, ո՛չ ուժը, ոչ  
 Տըկարութիւնն, ոչ ալ սիրան: Աւ երբ բանայ  
 Թեւերը լայն՝ խաչ մ'է իր շուքը պատին վրայ:  
 Աւ կը սեղմէ երբոր իր սէրն՝ ան կը ճըւայ:  
 Իր կեանքն է միշտ պառակտում մը ցաւագոյ:  
 ՉԸԿԱՅ ՈՉ ՄԷԿ ԵՐՋԱՆԻԿ ՍԷՐ:

Իր կեանքը՝ նման է այն անդէն դինուորներուն  
 Չոր վասն ուրիշ ճակատադրի մ'հազուկցուցին:  
 Ի՞նչ օգուտ կայ որ արթննան արշարոյսին՝  
 Երբ իրիկուան անդործ, անկամ կը դանաւին:  
 Ըսէ բառերն: Իմ կեանքս: Աւ մի՛ արատսուեր դուն:  
 ՉԸԿԱՅ ՈՉ ՄԷԿ ԵՐՋԱՆԻԿ ՍԷՐ:

Իմ սիրականս, իմ սէ՛րս աղուոր, ճեղքը հողույս:  
 Քեզ մէջս ունիմ ինչպէս թռչուն մը վիրաւոր:  
 Եւ կը դիտեն, անդէս, մեր անցքը անանք, որ  
 Հիւսած երգիս դեռ կը կրկնեն բառերը խոր՝  
 Եւ որ ի սէր մեծ աչքերուդ մեռան խկոյն:  
 ՉԸԿԱՅ ՈՉ ՄԷԿ ԵՐՋԱՆԻԿ ՍԷՐ:

Հաղիւ ապրիլ սորված՝ արդէն ուշ է հիւսա.  
Թո՛ղ մեր սիրտերը զիշերուան մէջ լան մէկտեղ.  
Էն փոքր երգին համար ս՛րբան վիշտիւր ահեղ,  
Մէկ սարսուռի համար ս՛րբան զղջում աշտեղ,  
Ու հեծկլատաք կիթառերգի մը լսկ վըրա) . . .  
**ՉԸԿԱՅ ՈՉ ՄԷԿ ԵՐՋԱՆԻԿ ՍԷՐ.**

Չըկայ սէր մը կսկըծանքով չըշաղ ուըւած,  
Չըկայ սէր մը՝ որ մեղ չըտայ վէրք մը գաղանի.  
Չըկայ սէր մը՝ որմէ հողին չըթարշառի.  
Եւ ինչպէս քուկդ ալ հիւսա, սէ՛ր հա)րենիքի,  
Սէր մը չըկայ որ արցունքով չըլլայ սընած.  
**ՉԸԿԱՅ ՈՉ ՄԷԿ ԵՐՋԱՆԻԿ ՍԷՐ**

**ԲԱՅՑ ԵՐԿՈՒՔԻՍ ՍԷՐԸ ԱՄԲՈՂՉ՝ ԱՆ ՍԷՐՆ Է ՄԵՐ.**

ԳԵՂԵՑԻԿ ԱՇՆԱՆ ԳԵՂՈՆԸ

ԲՈՒՐ ԺԻԻԼ ՊՈՒԱ

Օր մ'եթէ բազդին խելքին վերջելով  
 Հասուկ տարիքիս ներս մանէ սեւէս  
 Եւ ցոյց տայ ինծի քիչիկ մը գորով,  
 Ուզէ ինծի ալ ժպտիլ վերջապէս՝  
 Շնորհէ՛, Տէ՛ր, (թէ ոչ՝ կ'ուրանամ ըզքեղ),  
 Որ վարկս ըսպառած չըլլայ տակա ին,  
 Զըլլամ գօսացած ինչպէս ծառ մը հին  
 Եւ կամ մըխացող լամբար մը իբրեւ.  
 Այլ, ինչպէս Բօնսար ըսաւ ասինին,  
 Ծունկով դեռ առոյգ ու չունչով՝ թեթեւ . . .

Տէ՛ր, մաղերս արդէն լեցուեցան ձխնով  
 Եւ բազդն, ուշացրիս, զառամած կարծես,  
 Դեռ չերեւնար հոս, մսխիրներուս քով . . .  
 Բայց, հո՛գս . . . Եթէ միշտ ինձ պիտի ջամբես,  
 Ո՛վ դուն Քերդութիւն, նեկաարդ հըրակէզ՝  
 Անկասկած եմ որ մինչեւ օրս վերջին,  
 Մինչեւ մահն որ ինձ աչք կ'ընէ անդին,  
 Քու ներշնչումիդ փայփայտան ներքեւ  
 Միշտ պիտի մընամ մուսայից օրդին՝  
 Ծունկով դեռ առոյգ ու չունչով թեթեւ . . .

Կ'ուզեմ որ նաեւ, աշնանախորտով  
 Երբ ի ննան անքեւք, մանկուհի մը հեղ  
 Երեւնայ ինձի իր ծաղկէ ժպտով՝  
 Մտղիկ զոր մեղմիւ սլիտի սիրեմ ես . . .  
 Եւ թրթրուալով յուզումէս, խինդէս,  
 Մեծցած այս սէրով վերջալուսային՝  
 Այս՛, ես եմ ա՛ն որ երանադին  
 Կարծրին վրայ սեղմած թռչնիկն արվաթիւն՝  
 Կարծես մեծ-հայր մ'է՛ դալարած կրկին,  
 Մանկով դեռ առոյգ և շունչով՝ թեթեւ . . .

20Ն

Ը՛վ իշխան, սրուն ծախը թանկագին  
 Խըրախուսեց մերթ քերթողին ողին,  
 Թող աս՛ւր որ կառչիմ լոյսին կարճատեւ  
 Եւ մեռնի՛մ իրկունը կիրամուտքին,  
 Մանկով դեռ առոյգ ու շունչով՝ թեթեւ . . .

1906

ՀՆՉԵԱԿ

( Ի լուր Շարէլ Սիրսթինի մէջ երգուած Dies Irae ին )

Ո՛չ, Տէր, ո՛չ այսպէս Գարնան մէջ շուշաններն ըսպիտակ,  
Զիթենեաց արխար պարակներն կամ՝ աբծաթալանջ աղաւնին  
Ինծի աւելի յասակ կը խօսին քու կեանքիդ ու սիրոյդ մասին  
Քան այս կարմիր բոցերն ու ամպերու որոտումներն համակ...

Միրանաշող այդիները քու անուշ յաշերդ ինծի կը բերեն.  
Թռչուն մը որ իրիկուան մէջ կը թըսի դէպի իր բոյնն՝  
Ինծի կը պատմէ հանդիսաւ աւել մը շունեցոյ կեանքը Մէկուն.  
Ինձ կը թուի թէ ճնճողակները քու մասիդ կ'երգեն...

Եկո՛ւր մանաւանդ՝ երբ յետ միջօրէ մըն է աշնան.  
Երբ տերեւները կարմիր ու դորշ կը փայլւըլան,  
Երբ դաշտերն արձագանդ կուտան հասկաքաղի երգերուն...

Եկո՛ւր երբ լուսինն իր լրման մէջ է շքեղ  
Ու կը նայի վար հասկերուն սակեղոյն.  
Եւ ա՛յ հնձէ քու հունձրդ, Մենք շատ սպասեցինք այստեղ...

## Լ. Ա. ՏՈՒԿԼԱՍ

### ՏԱՂ ՀՈԳԻԻՍ

Ե՛լ, կանգէ՛ հողի՛ս  
Եւ թօթուէ փոշին վրայէդ,  
Վեր առ գլուխդ լուսածաճանչ,  
Կատարէ պարտքդ,  
Ճահիճէն ուր քեզ ընկղմել ուղեցին  
Կաւէ պատկերներ կերտէ,  
Որոնց վրայ փչէ և աստուածութենէդ  
Տուր անոնց թեւեր հղօր որպէսզի ելլեն  
Շիպշխտակ առ Աստուած:  
Քու խորտակուած անցեալէդ զոր սրբապիղծ  
Ոտքեր կոխտեցին  
Շինէ քեզի համար ոսկիէ ընդարձակ և փառաւոր տուն մը  
Որուն ներքեւ հողի այս որդերը օր մը դան խոնարհիլ,  
Ասկէ ոչինչ ճղճիմ ունեցիր վրայ.  
Անոնց քամահրանքին դէմ անսահման քամահրանքով մը զինու  
Ամենաբարձր Արհամարհանքի յախտենականութիւն, [ուէօ  
Ա՛լ լքուած մի ըլլար ալ հպարտ քու անմահ  
Առանձնութեանդ մէջ և քու անհուն անձկութենէդ.  
Եւ մահկանացու իրերուն մէջտեղ դուն, աստուածածումէ  
Ե՛լ, կանգնէ՛ հողիս:

# ՅԱՆԿ ՆԻԻԹԵՐՈՒ

	Էջ
Ա.— ՇՊՈՒԼ ՊՈՏԼԷՌ	
Օրհնութիւնք	7—10
Աւարտութիւնք	11
Գեղեցկութիւնք	12
Կուտամ քիզի	13
Ճամբորդութիւնք	14—19
Վիճք	20
Կափարիչք	21
Մայրն ու ծովք	22
Քանդուճք	23
Գեհնապարտ կանայք	24—25
Անցորդ կնոջ մը	26
Կոյրերք	27
Պղտիկ պառաւներք	28
Աղքատներուն մահք	29
Ազգարարք	30
Բնանկար	3
Շ.	32
Արեւք	33
Վերջալոյսք	34—36
Այլարանութիւնք	37
Ցաւի ալքիմիա	38
Սբիին	39
Սբիին	40
Աւրախ մեռելք	41
Ճամբած զանգակք	42
Բուերք	43
Կատունք	44
Նուագք	45
Գինւոյ հոգին	46—47
Մտրդասպանին գինովութիւնք	48—50
Աբէլ և Կայէն	51—52
Լէ Լիթանի տը Սաթան	3—54

	Էջ
Աղօթք	55
Հրաւէր ճամբորդութեան	56—57
Օրհներգ	58
Սատարանք...	59
Քեզ կը պաշտեմ...	60
Պարող օձը	61—62
Նսխակեանքը	63
Թշնամին	64
Ինքնամփոփում	65
Աշնան երգ Ա. և Բ.	65—67
Դուն այս գիշեր...	68
Պատշգամը	69—70
Փոխանցականութիւն	71—72
Տխուր և թախառական	73—74
Կեեդանի ջահը	75
Օրհներգ գեղեցկութեան	76—77
Առնչութիւն	78

Բ. — ՇԷՔՍՓԻՐ — հնչեակներ

Ի՞նչպէս կրնայ ամլանալ	81
Կշտամբեցի	82
Սիրտս ու աչքերս	83
Աշխատանքէն պարտասած	84
Պէտք է որ քեզ	85
Ինչ ըմպելիք խմեցի	86
Պիտի ապրիմ կարծելով	87
Չերթ դերասան մը	88
Ոմանք իբեկնց ծագումով	89
Ի՞նչու այսքան	90
Ընդդէմ օրուան	91
Դուն կը տեսնես	92
Ժամացոյցին վրայ	93
Իմ հայելիս	94
Երբ ոսկորներս	95

Գրուան  
Արտակ Ալպոյանեանի  
Գանձիկ — Մարտի



ԳԱՍ Հիմնարար Գիտ. Գրադ.



FL0548855

[3n]

ЦЕНА

624  
—  
529

Գին՝ Եգիպտոսի	համար	30	Ե. Դ.
» Ամերիկայի	»	1.4	տղ.
» Ֆրանսայի	»	400	Ֆր.
» Սուրիա-Լիբանանի	»	400	Ս. Դհ.
» Կիպրոսի	»	8	եիլ.

Գիտությունների  
Ազգային Ակադեմիայի  
Գրադարան — Երևան